

«DROSCHAK»
REVUE MENSUELLE
organe
de la F. R. A. D.

ԴՐՈՇԱԿ

№ 4
APRIL
1930
PARIS (France)

«ՀԱՅ ՅԵՂԱՓԲԽԱԿԱՆ ԴԱՀՆԱԿՑՈՒԹԵԱՆ» ՕՐԳԱՆ

ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ

1922 նոյեմբեր 13ին, Աւստին հրապարակաւ, կը խստովանէր իր կուսակցութեան 4րդ համագումարին մէջ:

— «Տարակրյս չկայ քէ ահապին յիմարութիւններ գործեցինք եւ պիտի գործենիք տակաւին: Ոչ ոք կրնայ աւելի լաւ եւ աւելի ուղղակի դատել այդ բան ես:

«Ինչո՞ւ յիմարութիւններ կը գործենիք: Պարզ է, — 1. Յետամնաց երկիր մըն ենք: — 2. Աննշան է մեր մշակոյքը: — 3. Անօգնական ենք: Ոչ մէկ խաղաքակիրք երկիր կօգնէ մեզի: Ընդհակառակն: բոլորն ալ մեզի դէմ կը գործենիք: — 4. Մեր պետական մեխնան: Մեխն գրաւեցինք հախիկն վարչական մեխնան, եւ այդ եղան գժեացնութիւն մեզի համար»:

Անշուշտ, Ստալին անձանօթ չէր իր վարպետին այս խոստովանութեան, երբ, 1929-ին, կը հրամանագրէր հողակործութեան համայնացումը եւ երկրին ճարտարարեւստացումը: կը հրամանագրէր ոչ թէ իրբեւ պարզ որոշում կամ նշանախօսք, այլ իրբեւ մարտակոչ:

Եւ համայնացումը յառաջ տարեցաւ ճեպընթաց ուժինութեամբ, ամէն ճակատի վրա, եւ նորհրդային լիութեան բոլոր մասերուն մէջ: — Դասակարգ դասակարգի դէմ եւ մա՞ս «կուսակ»ին: Այս ամիսն առաջ առարկան առաջին երկու ամիսներուն, նորիկ նորաստան գարձած էր, նորէն, հրաբխային խառնարան մը: Ամբողջ երկիրը՝ պատերազմի դաշտ: Առ նազն պաշարման տակ:

Հաւաքական հողակործութիւնը իրականացնելու համար, Մոսկվային ամէն կողմ ցըրւած էին 25,000 «ժամանագէտներ», անոնց տրամադրութեան տակ գնելով ոչ միայն տեղական խորհուրդներն ու բջիջները, այլ եւ «Հարածային վաշտեր», կարմիր զօրամասեր: Եւ իշխանութեան ճեռքը տարպ ոչ միայն խորհըրդային կարգ ու սարքի ծանօթ օրէնքները, այլ

եւ բացառիկ, օրը օրին հնարյած որոշումներ, կանոններ եւ «յաւելածներ», իրրեւ աշարեկման միջոց: Ինչպէս, օրինակ, 1930 Յունար 16-ի օրէնքը՝ անասունները մորթողներու եւ գործիքները փացնողներու դէմ:

Եւ այս գօրաշարժը՝ գլուխ հանելու համար համայնացման հետ կապած, անկէ բիած բազմազան աշխատանքներ, — զարնանացան, «սերմֆոնդ», մեքենաներու հայթայիշում, «սոցիալական կենցաղի ստեղծում», «հնդկամեակը չորս տարում» փոխառութիւն, «կոլլազի ֆինանսաւորում» (հաւաքական տնտեսութեանց համար զրամ ճարել) եւն. եւն:

Արդի՞ւնքը, — 1. Մարտ 2-ին, Ստալին աշխատով հանդերձ թէ մինչև 20 փետրար համայնացման էր գիւղական տնտեսութեանց 50%, հարկ գտաեց քաշել սանձը: Զգուշութեան եւ չափաւորութեան խորհուրդներ տալ: Իսկ նիկ շշմած էր «գլխապտոյտէն», իր քարոզած քաղաքականութեան «գիւրին» եւ «անսպասելի» յաջողութենէն: «Այս տեսակ յաջողութիւնները յաճախի կը գինովնեն մարդիկը, գլուխ կը դարձնեն, կորսնցնել կուտան չափի եւ իրականութեան գաղափարը... Կարելի չէ հաւաքական տնտեսութիւն ստեղծել բռնի միջոցներով»:

2. Մարտ 15-ին, արդէն կեզր. Կոմիտէն կը նահանջէր լայն ճակատի մը վրա, մեղմացնելով ոչ միայն հաւաքական տնտեսութեան քաղաքականութիւնը, այլ եւ կրօնական հարածանիքները: Կտրուկ շրջաբերականով մը, կը պատիքէր խիստ պայքար մղել բռնի համայնացման դէմ, համոցելով, մարզելով հաւաքական տնտեսութեանց մէջ քաշել գիւղացիները, շրնդաւիլ երկրագործական ընկերութիւնները անմիջապէս «կոլլազի»ի վերածելու դիմումները, չարաշար չգործածել իրաւունքի զրկելու կանոնը, արգելել տօնավաճառներու:

փակումը, վերահաստատել շուկաները եւ արտօնել որ գիւղացիները այնտեղ ծախեն իրենց բերքերը: Ինչ կը վերաբերի կրօնական քաղաքականութեան, — զատավան հետապնդումներու ենթարկել անոնք, որ կը վիրատրեն կրօնական զգացումները, իսկ և կեղեցիներու փակումը ընդունիլ այն ատեն միայն, երբ գիւղացիներու ջախցախիչ մեծամասնութիւնը որոշում տած է եւ շրջանային գործադիր կոմիտէն վաւերացուցած է որոշումը:

3. Մարտ 19-ին, հրամանագիր մը կարգիւմ տեղական իշխանութեանց ո'րեւէ կերպով արգել հանդիսանալ գիւղացիներու և առ հասարակ հաւաքական ընկերութեանց անդամներուն մէկնումին, ուրիշ շրջաններու եւ զիւղերու մէջ աշխատելու համար:

4. Միենույն օրը, հողագործական գործավարութիւնը կը հաղորդէր թէ չքաւոր եւ միջակ գիւղացիներու անհատական տնտեսութեանց կողմէ ցանւած տարածութիւններու յաւելեալ մասը զերծ պիտի մնայ ո'րեւէ տուրքի:

5. Ուրիշ հրամանագիր մը՝ մահապատիժ կը սպառնար այն պաշտօնեաններուն, որոնք ներկայ վարուցանի շրջանին շեղում կը կատարեն հաստատած հողագործական քաղաքականութեանին:

6. Տնտեսական Գերագոյն Խորհուրդը կը յայտարարէր թէ թերավարժ պաշտօնեաններ խաթարած են կուսակցութեան համայնացման քաղաքականութիւնը « վերջին ծայր արտակարգ այլանդակութիւններով» եւ ստեղծած են «անհաւատալի խառնաշփոթութիւննը»: գիւղին մէջ:

7. Մարտ 23-ին, Կեդր. Կոմիտէի նախագահութիւնը նոր հրամանագրով մը կը հրաւիրէր տեղական գործադիր կոմիտէները՝ որ անմիջապէս նշանակեն մասնաւոր մարմիններ, ստուգելու համար ընտրական իրաւունքէ զըրկեած անձերու ցանկերը: Բոլոր անոնք, որ ձայնէ զրկած են անիբաւաբար, պիտի վերստանան իրենց քրէի իրաւունքը: Ընտրական իրաւունք պիտի վերստանան նաև կուտաներու զաւակները, եթէ չափահաս դարձած են 1925-էն յետոյ եւ հանրօգուտ պաշտօն մը կը վարեն:

Անոնք որ ծանօթ են ոռուսական պյամաններուն, մանաւանդ գիւղին, շատ ալ զարմանալի չպիտի գտնեն այս ընդհանուր նահանջը:

Նորին մուտքինէ, որ կը խոնարհեցնէ օրւան իշխանաւորները, իր կրաւորական գիւղացրութեամբ եւ խուլ, այլ մահացու ասելութեամբ: Ի հարկէ, արտաքին յարաբերութեանց իշխան վախը, տնտեսական զարհութեալի ասպանապը եւ մանաւանդ անխուսափելի սուվի մը սարսափը մեծ զեր ունին այս նահանջն, տնտեսական այս նորագոյն քաղաքականութեան մէջ: Բայց, ինչ խօսք որ, Ստալին

եւ ընկ. պիտի յամառէին չարունակել իրենց արկածախնդրութիւնը, եթէ միայն փստահ ըլլային թէ իրենց հետ է գիւղը, մուժիկը:

Զի բաւեր տանիքներէն պոռալ թէ իրենց դատը հինգ միլիոն կուլակներուն, ունեւորներուն գէմ է, և խնդիր չունին միջտի եւ չքաւոր գիւղացիներուն գէմ: Զի բաւեր թւանշաններ չարել թուղթի վրա, եւ աւետել թէ գիւղացիները գուղղագունդ կը մտնեն հաւաքական տնտեսութիւնն սնանկութիւնն սնանկութիւնն սնանկութիւնը կապացուանէ, անոր հիմքերը կը փորէ. քանի որ գէպի «կոլխոզ» գիմնիները կամ արգէն բեռ են պետութեան վրա, եւ կամ՝ նախապէս փացուցած ըլլալով գործիք, մեքենայ, լըծկան, սերմնցու եւն, ծանր փործիք մը կենթարկեն նոյն այդ պետութիւնը: Ահա՝ եկերենք, Ծիկան տէք, սերմնցու, արօր տէք, որ աշխատինք: Մինչդեռ, անծայրածիր թուսատանը զրկւած է ոչ միայն ճեպընթաց ընկերացրութեան գործնական հնարաւորութիւններէն, այլ եւ չի լրնար հոգալ նախնական երկրագործութեան մը տարրական պէտքերը:

Ուրեմն, նորին «ահագին յիմարութիւններ» գործեր են եւ հիմա դարձ մը կը փորձեն, եւ շրջաբերականներ կը թիկն, աննոց աւերները դարձանելու համար: Մտեղծեր են այնպիսի կացութիւնն մը, որ եթէ սահմանները բացւին, գիւղացիները հարիւր հազարներով պիտի փախչին խորհրդացին արքայութիւննէն: Թուղթի վրա նախատեսեր էին համայնացնել աշխատանքը, հողը, մեքենաները, արջառը ազարակները. իսկ իրականին մէջ, Կոմկուսի գոյնզգոյն գործիներն ու գործնակալները բոնագրաւած են գիւղացիներու բանջարանոցները, պարակները, բնակարանները, կաթնուու կենանիները, մանր անասունները, նոյն իսկ հաւերն ու առտնին իրերը, դգալները:

Մէկ խօսքով, աւելի բարբարոսական քան ուազմական համայնավարութեան շրջանին: Եւ որքան հետու կերպունէն, այնքան սանձարձակ:

Այս տեսակչտէն ամենէն զարհուրելի պատկերը կը ներկայացնէ մեր զժբախտ հայրենիքը, ուր կառավարութեան հետքն անդամ մնացած չէ: Ահաւակի երկուերեք ամիսէ ի վերացանուի օրէնքներ եւ ապարատիք որոշումները կը թարգմանին եւ կը յայտարարէն կամ չ'եղը. Գործադիր կոմիտէի նախագահին, կամ ժողովը. Գործադիր կոմիտէներու նորհուրդի նախագահին կամ անոնց փոխանորդներուն եւ երկու քարտուղարներու ստորագրութեամբ: Եւ մարդիկ իրենք զիրենք միահեծան տէր համարելի ընդհանուր անտիրութեան մէջ, վարւած են շատ աւելի վայրագ, աւազակարարոյ, քան ուրիշ տեղ: Ստալին իր ազգարարութեան մէջ միայն թուրքեստանը կը յիշէ, որովհետեւ այդ երկրամասը աւելի կը շահագրգութիւնը զինքը, քան թշւառ երեւանը: Արդ, երբ

կարմիր միասնակարգ ինք հրապարակաւ կը խոստովանի թէ Թուրքեստանի շատ մը չըջաններուն մէջ փորձեր կատարւած են գերազանցելու Խորհրդային Միութեան ամենէն յառաջացեալ չըջանները, թէ սպանալիք եղած է զինեալ միջամտութեան դիմելու, արտերուն ջուրը կորելու են, կրաք երեւակայել թէ, «սոցմբում» նշանաբանին տակ, «բանաւելի յառաջ զայտ կայած են Հայաստանի կարմիր առաքեալները»:

Յիշնք մէկ պարագայ միայն: — Բոնի «կոյլսոզ» ստեղծելու ամբողջ ողբերգութեան մէջ, գործօն գեր յանձնած է յայուս կոչած «Հայկական դիմիդիա»ին.

— «ա. Գնդի բրիգադը՝ բաղկացած 10 կարմիր բանակայիններից, տասը օրիայ լեռացէում կոլխոզների մէջ ներգրակել է, 1165 չմաւոր-միջակային տնտեսութիւն:

«... Հեծելազնիքի բրիգադը համատարած կոլեկտիվացում է անցկացրել Սամաղարի շրջանի 5 զինուում:

«... ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎՔ է ԿԱՏԱՐԵԼ ԳԻՎԻԶԻԱՅԻ ՅԱՏՈՒԿ ԹԻՐԱԿԱՆ ԲՐԻԳԱԴԻ»: («Խորհրդային Հայաստան», 23 փետրար, 1930):

Խուս գիւղացին, իր կոնակը տւած անձայրածիր տափաստաններուն, եւ իր անսպատ, տասն անգամ տասը միլիոններոր համբանքին, անշուշտ կրնայ ոտքի կանգնիլ նորէն, հակառակ բոլոր Ստալիններու շլթայզերի ինելապարութեանց: Կրնայ դիմանալ «աջ» եւ «ձախ» թեքումներու, եւ «գլխապատճե» խարսափումներու:

Իսկ Հայաստանը, — այդ յօշուած, կեղեքած, ուժաթափ իրկրամասը ո՞րքան կրնայ դիմանայ այս նոր «քեալլակէողութեանց» (Ստալինի բառով):

Ո՞րքան կրնայ կանգուն մնալ իրեւե երկիր, երբ արտ մը, ոյզի մը, կով մը ունեցող գիւղացին իր տուննէն-նողէն կը քշի թրքական առաջանութեամբ:

Եւ ի՞նչպէս կրնայ խուսափիլ ճակատագրական կազմալումէ մը — քաղաքական ընկերային ու անտեսական — երբ յատենք որ խարիսխումները եւ «քեալլակէողութիւնները» յառաջ կուգան տգիտութենէ եւ մոլեսանդութենէ, ստրկամտութենէ, իսկ այդ առաջինութիւնները ամենէն աւելի զարգացած են հայ կոմունիստներուն մէջ, եւ գժբախտաբար Հայաստանի մէջ...

ԱՊՐԻԼԻԱՆ ԵՂԵՌՆԸ | ԲՆԱԿԱՆ ԱԿՆՈՅՈՎ

Հայոց պատմութիւնը շատ յաճախ արձանագրած է մեծ աղջաններ, որոնք ջլատած են Հայութեան ամբողջութիւնը և քամած անոր կորովը: Սակայն, 1915 Ապրիլի 11/24-ի եղեռնը կը գերազանցէ Հին Ժամանակներու բարյու գերախառնութիւնները թէ՝ իր ծաւալով, թէ՝ աննկարագրելի սարսափներով և թէ մանաւանդ իր արագ ու յանհարծական գործաքրութեամբ: Ազդի մը ամբողջական բնաշնչան աներեւակայելի ու ու գաւան ծրագրին էր, որ գործադարձութեան կը գրէր, իսկ Հայլածանն ու կողոպուտը ծրագրի բնական հետեւանքը կը դայլիքի:

Հայ աղդի ողնայարին իջաւ տապարը, մահացու և աշխարհաւը: Ամէն տարի Հայութիւնը կանգրագառնայ այդ համապայտին ստուխին: Ու տակաւին շատ երկար տարիներ պիտի ասրի այդ մորուքը, մինչև որ հայ ժողովուրդի գերածնունդը գայ, օր մը, շատ հեռաւոր օր մը, սպիտակներ մէկ միլիոն հարազատներու կորուստը:

Արիւնաւայ ու ճղակատոր Հայութիւնը այդուհան-

գերձ կը չնչէ, գերագոյն ճեղքը կը թափէ ոտքի կանգնելու, և կը յամտոի զոյլութեան կուին մէջ՝ ապդակին Հաւակական կեանք մը ապրելու համար: Կեանքի ու վերանունդի տենչանքն բռնած հայ ժողովուրդը, հիասթափիւած, անհաւաս՝ զէպի իր չըջապատը, խիստ զգուշութեամբ քայլերն առաջ կը նետէ, սրով հետեւ իր աշը միշտ ստիպաւծ է սկեռել իր անցած պատմութեան վրա: Այս բնագդական նախազգուշութիւնը, անհրաժեշտ է որ գիտակցական դառնայ:

Ու սուզին հետ, վերապոտ հայ ժողովուրդը ընկած անդրագարձ մը պիտի ընէ, լիովին բժրոններու այն անուելի փառորիկը որմէ զգեստնեցաւ և անմոռանալի դասեր պիտի հանէ այն զժոխալին կեանքէն, որ մէր ժողովուրդի պատմութեան կարմիր ու սև էջերը կը կազմէ, Ապրիլիան եղեռն անունով:

Ա.

Ապրիլիան ալէտը հարազատ զաւակն է Համաշտարհային արինուու պատերազմին և Մեր ժողովուրդին:

մէջքը կոտրող մեծ Ուժիրին արտաքին պատճառները չառ են, բարդ են և միենայն ժամանակ՝ մեր կամքեն անվախ։ Հնուարար քննութեան առարկայ չենք դարձ-ներ զանանք։ Հայ ժողովուրդը ինչ դիմա ալ բռնէր, պատշարամ պիտի պահէր, և ինչ ընթաց ալ որդե-քրէր, պատարագմը իր ճամբռով պիտի իր թանառը և յանդէս այն վախճանին, որ բայորին ծանօթ է։

Եթէ Ապրիլիան Աղէտը պատերազմի հարազատ ծովանդն է, անոր յացողը, ծրագրողը և գործադրողը թիւրք կառավարութիւնը, աւելի շխատէր, թիւրք ազգն է: Ուրեմն, հայ ժողովուրդի գասառասանին առջև, իրեւ անմիջական և առաջին յանցագործ, թիւրք ազգն է, որ կը ներկայանայ: Թէ՝ թիւրք կառավարութիւնը պաշտօնապէս, և թիւրք ազգն անպաշտօն կերպով (մատի վրա համելուով թիւրք անհատներու տարբեր ընթացքը զանցալի բացառութիւն մըն է) հայկական ջարդն ու տեղահանութիւնը ծրագրեցին և զաժանորէն իրականացացին, թէ՝ թրբութեան համար այդ քայլը նախորչաւած պայտային քաղաքականութիւն մըն էր: Թէ՝ թուրք ազգն ու կառավարութիւնը իրենց զայտականութեամբ զերազանցեցին պատմութեան մէջ արձանագրաւած որիէ դահճութիւն, անվիճելի ճշմարտութիւններ են: Հայ և միջազգային գրականութեան մէջ տառանեակ հաստրներ լրյու տեսած են այս ճշմարտութիւնները ապացուցանող: Խսկ Հայ ժողովուրդը, որ իր սեփական կաշիին վրա կրած է թրբութեան անդթութիւնը, իր շշագախ ճշմարտութեան համար նոր ապացոյցներու պէտք չունի:

Այս ինքորին քննութիւնը վերջնականորէն պարզած
է հայութեան համար: Թիւրքը գիտակցօրէն ու կազ-
մակերպւած ձեռվ զահիցը հանդիսացաւ Հայ ցեղին և
իրեւ այդպիսի ոճքազործ մը, կը մնայ հայութեան
դատաստանին առջև, որդւոց որդի: Թիւրք ժողովուրդը
ընդունակ պիտի ըլլա՞յ օր մը, պատմութեան սև էջը
մաքրելու, Հայոց դատաստանին ազատելու և ծոռա-
ցութեան տարւ արիւնու անցեալը: Կասկածեկ հար-
ցական մը: Որովհետեւ Թիւրքից պատմութիւնը մին-
չև այսօր, այդ ոռողութեամբ որևէ ապացոյց արձա-
նագրած չէ: Ուրեմն, հայութիւնն ու թրթութիւնը
իրարմէ վերջնականորէն խօսած կը մնան, թշնամի՝
արիւնու դատավ մը (շատ ծանր կոռող արիւն): Այս
ժամանին շատ խօսին ու գրելը անհրաժեշտ չէ: Դաւն
փորձառութեամբ և շատ թանկ զնով հաստատւած ճշշ-
մարտութիւն մըն է, որ սեփականութիւնը զարձած է
Հայ ժողովուրդին:

Խոսիլ ցամի մասին, պատկերացնել Եղեռնի մեծութիւնը, թէև կորուսան ու վնասը, որ պատահեցան և դեռ միշտ այսօր, իբրև ծանրութեամբ, դէպի անգունդը կը քաշեն Հայութեան մնացորդը. բեկորները, անվերջանալի վշտապատում մը պի՛ ըլլայ: Այդ ուղղութեամբ շատ գրեցաւ, ու տակ պի՞ն պիտի գրւի, աւելի ու աւելի սրտամաշ ընելով ոչ միայն վերապարզ բեկորները, այլ և գալիք սերունդները: Կգետնող է այդ պատութիւնը, և իթէ կուգէք: Կամքերը Զատուու, կորովը փոշխացնող, ու Հւետաբար, այս ժամանակաշրջանին Համար՝ վնասակար: Որովհետեւ, ներկայ Հայութիւնը վկած է այդ վիշտով ու անչափի կորուսաներով: Այդ Հայութիւնը, ընդհակոսա-

կըն, պէտք ունի գարմանելու իր հզողեկան ծանր ապրումներէն, պէտք ունի պատաւելու մօտաւոր անցիեալի մզգաւանչնէն: Ան Եղենսի վերապրումներով չի իթան-էր, այլ կը թւիւ: Հի արիանար, այլ կը յուսահատի: Այնքան իթան ու ներքին մզում, որ անհրաժեշտ են ազգային հաւաքական կամեցողութեան մը, այդքան ունի այսուայ հայութիւնն: Ալյբանը բաւական է, որ ան մասձէ հայութեան գալիք օրերու մասին: Ալպաջա սերունդները շատ աւելի պէտք պիտի ունենան ծան- թանալու Ալպրիեան Եղենապատումին, որ պիտի զատնայ ցնցող ու արթնցնող ազդակ մը, զալիք հայու- թիւնը ազգային ազտագրութեան շուրջ ողակելու համար:

ինչ որ տեղի ունեցած է, իր ճնշող ծանրութեամբ
բոլորի ուսերը ծոած է, իր լայն ծաւալով և սոսկալի
խորութեամբ բոլորի աչքին առջևն է. շօսքինի իրա-
կանութիւն և փաստ է: Հայութիւնը կորսնցուցած է
իր մէկ մէկիոն գաւակները, թիւրքիոյ ամբողջ հայու-
թեան ստացածքը, և մնացորդ բէկորներով ցրած է
աշխարհի երեսին, կորսնցներով նաև թիւրքիոյ սահ-
մաններուն մէջ ինկած իր հայրենիքը: Միակ յոյսի
պատաէն մնացած է Արարատան փոքրիկ Հայաստանը,
որ իր կարգին, թրքական գաժան ծրագրին նեթակայ
եղաւ բազմաթիւ անդամներ, ու գերապոյն ճկգերու,
անհատնում գոհերու ու մարտնչումներու շնորհիւ
պահպանեց իր անդամական գոյութիւնին: Այսօրւան
պատկերն այս է: Վշտապատումն ընդարձակել, կո-
րուսաներն ու մեծօրենք վնասներն իրարու վախ գու-
մարել՝ պիտի ծառայէին պատկերին գոյները խոտ-
ոնեւու: որո հոականութիւնու ահոնի մնաւ նոնին:

թշնաւագիրութեան, որ եղենազգործեց, յայտնի է: Վկիշն
ու սուբքը համահայկական են, և այն աստիճան յայտ-
նի, որ անկէ անմասն Հայ մը չի ճարւիր: Կը մնայ
գիտնալ թէ Հայ ժողովուրդը, Ասպրիեան Ներենի օրե-
րուն, ի՞նչ ըրաւ և ինչպէ՞ս ըրաւ: Իբրև աղդային
պատմութիւն, որմէ զաս կարող ենք առնել, առաւե-
լապէս այս էջին մէջ կը խոսանայ: Որպէշեան հայու-
թեան բունած գերը, կատարած գործերը կամ կրաւո-
րականութիւնը րացանավէս կիյնան ապդի հաւաքա-
նանութեան (ընկանարապէս) և Խմբացութիւններու
(Քանառառարապէս) կամեցազգւթեան տակ: Ուրեմն, մէր
կամ քէն անկախ պատճառներէն անցնելով, ծանրա-
նանք մէր կամ քին ենթակայ պատճառներու վրա: Որ-
պէս ժողովուրդ, զատաստանի կոչենք մենք մեզ:
Ի՞նչ տեղի ունեցաւ. 1915-ին:

Նախ երկու խօսք բախտաւոր վայրերու մասին: 1914-ի աշնան, ոռուսական բանակներն ու Հայ կամաւորները կը մտնէին Բասէն և Ալաշիքրտ, ու այդ երկու գաւառներէն կազմատէին մօտ 46,000 Հայ: 1915-ի առաջին ամիսներուն, ոռուսական զօրքը կը գրաէր Բուլանուխ-Մանաղէրտ, ուր կազմատէին 34,000 Հայէր:

Մնացած վայրերը կը մնային արեան ու կոտորածի շլթային մէջ: Սիստեմատիկ կոտորածներն սկսած էին արգէն: Հայ զինունները և պատերազմական աշխատաւորները կը հայէն: գերեզուն մէջ ու ճամբանքուն վրա սրածութիւնը մօտ 46-ի օրերը կը լիշեցնէր: Թքարական կառավարութիւնն իր հարածը կեղրոնացոցաց էր ոռուսական սահմանի մօտիկ Հայկական կելլոյններուն վրա: Վան, Շատախ, Մուշ, Սասուն և Խնուր պաշարան և կոտորածի շլթային մէջ կառնէին:

Հայութիւնը շփոթած ու շմորած էր: Պատրիարքարանները, առաջնորդարաններն ու եկեղեցիները անգօր հաստատութիւններ գարձան, խոհեմութիւնն ու հնազանդութեան քարոզներուն պաւակիներվ: Հայ հարուստները, առեւտրական զանակարգը և առհասարակ պահանջանակն սարցերը իրենց գլուխը կրիայի պատեսանին մէջ քաշեցին, առծիւ սուրբալը լսելով, առանց մտածելու որ՝ գիշատիչ թոշունը կարող է զիրենք որի մէջ բարձրացնէլ և ճգել վար՝ ժայռերու վրա ցրեն ցրեի ըլլարւ համար: Հայ մտաւորաշանութիւնը պատակուած, հաւաքական կամք և վճռականութիւն չունէի՝ գլուխը կանգնենու ամբողջ ազգին և պատարանատու ներկայանալու պատմութեան առջև: Եւ հրդէն մէկն ի մէկ կը դառնար համատարած: Հայ մտաւորականութիւնը, Պոլոյ և գաւառներու մէջ կը հաւաքէր բանտիրը և կը քշւէր անհանօթ ուղղութեամբ: Պոլոյն մինչեւ յետու գլուխը կը քրկէր նաև իր զեկավար և մտաւորական ուժերէն, ու յաջորդ օրերուն, տեղէն կը շարժէին անջուռի ու անտէր բագաժիւնը: Հայ մտաւորականութեան միլորինը կիրականանար բանտիրուն մէջ և աքսորի ճամբանքուն վրա, մահւան բախտակցութեամբ: Ուշացած միութիւն:

Հայ յեղափոխական կուսակցութիւնները եղած էին միակ շաղկապող օպակը, բայց սպասողական ու անվճռական կեցւածքով մը: Ծնչեցնող գովածի այդ օրերուն յեղափոխական կազմակերպութիւններու սերտ կապն ալ կը կորուէր, ու ամէն շրջան կը մնայի իր բախտին և կանար տեղական թեալքանքներուն: Հայ ժողովուրդի մնացած հոծ զանգաւծը, անշովիւ բագաժիւն մը, աչքերը շորս կողմէ կը դարձէնք, առանց պատասխան մը ստահալու: Ու դէպէրը կընթանային գահամէժ կերպով:

Տեղահանած ամբողջ ազգը անվերջ ճանապարհներուն վրա սպանականոցի գաւառարտուած հօտ մը կը դառնար: Մտաւորականութիւնը զանազան տեղերէ ճամբար կը հանին, ու անզիօրէն կոչնչացնէին անյարտ վայրերուն մէջ: Հնչակեան 20 զեկավարներ կախացան կը բարձրացնին Պոլոյ մէջ: (Ճամբանութիւնը 90 թւեկանէն սկսած) (Մամբէ վարդապետ) կրծած էր այդ կուսակցութիւնը: ու այդ ազդիքի օրերուն, նոյն կուսակցութեան զակավարներէն Արշակը

Եսահանը և Հմայեակ Արամեանցը կը գործէին ի հայշիւ (գահիներուն): Պատրիարքարաններն ու պատմանցած «երեւելիք»ները սմքած, գետանատարած հնապալութեամբ լրեցին կամ խոհեմութեան խրատներ տուն: Հայ ծերակուստականներն ու չքչւած երեսփոխանները (Օսմ. փարլամէնտի) մոռան որ իրենք մարտիրոս ժողովուրդի մը ներկայացուցիչներն էին, և անարժանօրէն՝ թրքական կառավարութեան հասարակ պաշտօնեայի մը խոնարհութեամբ՝ իրենց աթոռներուն քաղաքացին քան քամուեցան: Դուրսէն քանի մը թոյլ միջամտութիւններ և ճիշեր, ուրիշ ոչինչ: Ենդ այրեցաւ հրեկէն մէջ, ու հաւեցաւ բարկ աւանձներուն վրա:

Հ. Յ. Դաշնակցութիւնը, զինական ուժը, ի կեղրոնով (Քիւրո) քակից ժողովուրդին հետ, վճռական քայլիրու չգիմից: սպասողական գիրքով մը, գերազոյն մտանութիւնը մը ունեցաւ՝ ժամանակ շահերու և նեպագոյն վնասով գիմանարու այդ ահուելի փորձութեանց: Կուսակցութեան զեկավար մտաւորականութիւնը, հակառակ վասնագէն խուսափելու բոլոր կարելիութիւններուն, մնաց ժողովուրդին հետ, ամենէն առաջին մերքակալուց եղաւ, գիտակցօրէ դէպի մահը գնաց, իսասանով որ նաշնակցութեան ճնարանի մարտիրոսութիւնը՝ կարելի պտի ըլլայ այտնան հեռացնել ժողովուրդին: Բանտերէն և աբորի ճամբանքէն, զեկավար ընկերները պատ մնացած փոքրաթիւ ընկերուն կը թեւագրէին ինստ գգոյլ ըլլայ, ծայրայելութիւններու չգիմել և ըմպէլ գանունութեան բաժան կը հայութիւնը ժողովուրդի գիրկութեան սիրոյն:

Եղենին նախօրեակին և գործադրութեան օրերուն, յեղափոխական կազմակերպութիւնները եղան անվճռական, իսկ մնացած հաստատութիւններն ու տարբերը ճամակիրպեցան ստրկօրէն: Հայ ժողովուրդին հ-ն ամբանէն ընթացքին փոշիացաւ: Այս տեսարանը ծանր է, լաւ է որ վարագոյլը իշեցնենք:

Այս համատարած խաւարին մէջ, սակայն, պատահեցան շարք մը դղրգախն ընդվագներ և զապատամարներ, որոնք փառապահ մը կը կարգեն այն վայրերուն և ժողովուրդին, որ գանակը ոսկիրին հանսէն յետոյ, ցնցեցան, կեանքի ու ժահւան անհաւասար պայքարի մտան թշնամու դէմ, ու այդպիսով, գոնէ փոքր չափով մը մաքրեցին ամակերպութեան արատը: Փւենք ժամանակագրական կարդով —

1. — 1915 ի մարտի վերջերը Սասունը կը շշապատի թրքական զօրքերէն և քրտական աշխիքներէն: Սասուն կը բարձրանան Մուշէն և Դաշտէն շաբք մը կուողներ և զեկավարներ, փոխանակ բանա մտներու: Սասունը կը դիմադրէ: Ու այդ օրերէն կոփեները կը ծաւալին ամբողջ Տարօնի շրջանին մէջ, անհաւասար պատերագմը, որ կը տեղէր 7 ամիս: Մշոյ դաշտի ժողովը մէծ մասը այրեցաւ մարագներուն մէջ միայն յուրի մուտք 20 ին: Մուշ քաղաքը չորս օրւան հերոսամարտէն յանոյ, յուրի 23 ին մնաց վալուակներուն տակ: Սասունը պարտացան օգոստոսի վերջերը: Ու անէն յատոյ յուրաքանչիւր կուուկ աշխանէն քանի և Ս. Կարապետի անտառներուն մէջ: Եթէ Վանի գրաւումէն (մայիս 5) յիտոյ, մօս երեք ամսւան ընթացքին ոռուսական զօրքերն ու

Հայ կամաւորները կարենային իջնել Մշոյ դաշտը, գոյնէ յուլիս 20 ին առաջ, Տարօնի 120.000 ժողովուրդը առանց կորուստի պիտի ազտուքը: Վարդենիսի շրջանի 4-5 գիւղերը միայն ազտուեցան Սատուանի առաջացող ուսուակն յառաջապահներուն հետ նահանջելու:

2.— Վանի Շատախոր անձնաւութիւնը կը մերժէր և զինքը կը գիմէր ապրէլ 3/16 ին: Երկու ամիս կը շարունակէր իր զոյամարտը, մինչև որ Վանը կապաւէք, ու կամաւորները կը յառաջանային մինչ Շատախու:

3.— Վանը կը գիմէր ամենափայլուն ինքնապաշտպանութեան մը ապրէլ 6/19 ին և մէկ ամսւան հերոսամարտէն յետոյ, յաղթական կը հանդիսանար, զըրկափառներով կամաւորական գունդերուն հետ: Վանի նահանջէն կապաւէխն մօտ 110.000 Հայեր:

4.— Խնուսի շրջնիի շարք մը գիւղեր գէնքի գիւղին և քառասուն օր կուեկէ յատոյ, մօտ 4000 ժողովուրդով անցան Մանակիբրո, ուր ուսուակն բանակները հասած էին արգէն:

5.— Յունիսին տեղի ունեցաւ Շապին-Գարահեսարի հերոսամարտը, որ օրինակէլի է իր ժողովրդական խիստի ցնցումով:

6.— Սէտիսի գեղեցիկ գիմագրութիւնը, որ պատահական, բայց բարեբախս օժանդակութիւնը ստացաւ Քրանական նաւերուն և մօտ 5000 Հայերու ազատման պատճառ դարձաւ:

7.— Ուրֆայի աննան գիմագրութիւնը, վերջնն պահուն, սպասմաբեր 2 ին, որ տեղ ամրաց մէկ ամիս, մեծ կորուստներ պահանձանելով թշնամուն: Հայ երկու կուոզները մինչև վերջն գոնակը կուեցան և ինքան փլատավերուն մէջ: Ուրֆայի հերոսական և մինոյն ժամանակ եղերական կուրը, փոքր չափով մը կը յիշեցնէ Յունաստանի Միտրոնին:

Ասոնցմէ զատ, կարելի է յիշատակել Մուրասի խումբին գիմագրութիւններն ու արկածալից փախուատը Սկ ծովի գրայէն, դէպի Բաթում: Ինչպէս նաև Տիգրանակերտցիներու գիմագրութիւնը, քաղաքի տանիքներուն վրայ, որ ամէններ տեսած է: Մնջուշ փոքրի խորական կամ անհատական գիմագրութիւններ

ալ պատահած են, որոնք չեն արձանագրւած, կամ տոանց վկայի բանկած ու մարած են:

Ինչ որ ուշագրաւ է կարժէ այսուղ չեշտել, արդ այն է, որ վերը յիշածս դիմադրութիւնները (բացի Սատունէն և Վանի Շատախուէն) սկսոծ են միայն այս ատեն, երբ յեղափոխական զեկավարները, Առաջնորդն ու զանազան երեւելինները բանտարկւած ու քչած են և երբ շարք մը կենսունակ տարրերն արդէն չըղողացցւած են: Ուրեմն, տեղի ունեցած գէպերը, վերջին վայրեանի պոռթիւմներ էին, գերազանցակէս ինքնապաշտպանութեան կուր, առանց կապ ունենալու ուրիշ որեւէ վայրի պոռթիւմին հետ: Ազստամբութեան և նախարարակման փաստերը խսպան կը բացալիին: Վանը, որ ամենէն կարճ, բայց ամենէն փայլուն դոյմարտը վարեց, գէպերին պայթումէն 24 ժամ արաջ այդ վերը չունէր: Այլայէս Պասմեանն ու իշխանը վայրէր չափէրը չպահ ընդունէին, բռնելով մահւան ճանապարհը: Պասմեան, կաստելելայէս գիտակից վտանգին, իր քովի կարերը թուղթերը, զետ վալիին քով շնասած, ետ զրկած է Արամին, պատիքերով որ զգայ կառավարութեան մօտ, մինչև որ ինքը չկերագուայ:

Ամէն մէկ վայրի մասին նման բազմաթիւ պատմութիւններ կան արձանագրւած: Էականը մանրամասնութիւնները չեն, այլ այն ընդհանուր անվճռականութիւնը, որ մինչև վերջն ալ տիրական մնաց: Խօսքը, անշոշշամ այս ու այն տեղ շրջապատած ու կուր բռնած հաւաքանակներն չի վերաբերի (մինչև սկիբը անոնք անվճռականութեան երեսէն շատ ուժեր և պատեհութիւններ կորանցուցած էին արդէն), այլ ընդհանուր կապակցութեան և նախամտածւած կարգադրութիւններու մասին է:

Աւելի ծաւալելու կարիք չկայ: Ինչ որ տեղի ունեցաւ 1915 ին, արև խտացած պատկերով կը ներկայանայ մեզ: Ամէնէն կարեոր հարցը այն է, թէ ինչո՞ւ այգէսն եղաւ:

Այդ ինդրի լուսաբանութեան կանդրակառնամ յաջորդ յօւածով:

Կ. ՍԼԱՍԻՆԻ

ՈՎ ՀԱՒԱՏԱՑԱՑ, ՓՐԿԻԵՑԱԿԻ

(Վասպուրականի ապստամբութեան 15 ամեալին առքիւ)

Օգսոսոսի պէս մի կայսր էր իշխում Հայաստանի վրա, երբ նա ծնաւ: Օգսոսոսի պէս՝ կաթնակեր մասնուկներին կոտորով մի կայսր էր կառավարում, և այդ պատճառով՝ էր որ նա ծնաւ...

Օթեանի համար, ամենասպահով տեղը քարայրն էր մնացեր... ու այդ պատճառով՝ էր որ նրա ծնողները նախապատեցին քարայրը, որ կը գտնուի Զէյթուն, Սասուն, Վասպուրական ու Քարահիսարը միա-

ցնող իշխուրի վրա, և Մուրասի, Մանուկի, Զաթօյի, Միօյի ու Դիմոլոչի հայրենիքում...

Նախընտառելի էր մոռըրը, որովհետեւ անասուններն աւելի՛ հոգածու էին, և նրանց չունչն աւելի՛ տաք ու տիրական էր, Սուլթան՝ Արդիւլ Համբուի, Հարկամաւաք Արդիւլ Համբուի. և ոստիկան՝ Արդիւլ Համբուի չնշից...

Դժւարին ժամանակներում ծնաւ նա՝ որին «Յե-

զափոխութիւն» անուն տվին, և ժամանակները դժւառին էին, նրա՝ համար ծնաւ նա...»

* * *

Եւ բոլորն էլ գիտէին, որ նա պիտի ծնի. ու այդ պատճառով բոլորն էլ սպասում էին նրա ծննդեան...

Հայոց մարգարէնները գուշակել էին նրա ծննդեան մասին, և այդ պատճառով էլ հայոց սրտերում տեղ էր յարդարեւ նրա համար...

Արովեանը մի գեղօն էր հիւսիլ նրա համար... և բաֆֆին՝ մի քայլե՞րգ... Գամառ-Քաթիպան մի ոսպամբ էր ձնել... և Նալբանդէանը՝ մի յաշտե՞րգ... Պէտքթավալսանը ճախնաբերէլ էր մի սիրե՞րդ... և Ամբրջանեանը՝ մի հծե՞րգ... Մերենցը շարաշիւսել էր մի յուշերգ... և Խրիմեանը մի օրներդ...

Եւ հազարաւորներ ծափերգեցին նրա համար...

* * *

Արտակարգ աստղը լուսաւորեց խաւարից ճգմւած հայոց լեռները. և ամէնքն իմացան որ ծնել է մանուշը...

Իմաստուններն հոռուսներից տեսան. և դիմեցին գէպի նա, իրենց խոննկը, կնտրուին ու գմուռու, մասուցանելու...

Հովինները բորբոքցին իրենց խարոյշը. և խանձարո՞ւր պատրաստեցին նորածինի համար... Հովինները խայտացի՞ն, որովհեան զգացին որ այլևս մինակ չեն...

Մշակն այլևս չհառաչեց ու չասաց.—

Թուրքը եկաւ, ենիմ, երթամ եղուկներու հաւաքեմ.

Տանիմ ենոր անկուշու աչքից,

Մի խալաք տեղ պինդ պանեմ...

Բանջրւոր հարս ու աղջիկները սիրու արին աւելի բարձրանալու Ազուր լերան կողերն ի վեր կերպի արմատներ և կանգարի ծաղկի որոնելու համար... Որովհեան բանջրւոր հարսները գիտէին որ Շատարիցի Շատերն ու Կապարսցի Մահմէն քաղ չեն, երբեմնի օրերի պէս...

Հայոց տափազազ գիւղերից ուրախութեան երգեր լսեցին, որովհեան նախախամութիւնը; զրկած իր որուու միջոցով, օրէնութեան թիւր էր փոել հայոց գիւղերի վրա...

Երբեք երեւ հարիւրը զգլած նոր-Գիւղի հօտը հասաւ շորս հաղարին... որովհեան իւրաքանչիւր երկու տարին մի անգամ աւարի զգնաց...

Մինչ թացեցիններն արտաւում էին որ այլևս ո՛չ մի ոչարա չմնաց, որ մայէր իրենց գիւղուու ու զարունը զարնէր արնպէս համելի. զարմանքով տեսան որ արդին Կանիյէ-Գիւղ հասած իրենց հօտը, նոյնութեամբ վրանցանում է գիւղը, աւելի ուրաք մայիսներով...

Հնտուզաց հարկահաւաքները զգուշացան, հարկ վճարեւու անկարող մի գիւղացի լւա ծեծից յետոյ թիւլ ու կապէւ ծառին, թողնելով որ պաղակէ յունաւորի պարզկաց գիւղեւան մէջ... Որովհեան հետազայ

հարկահաւաքները միշտ մտածում էին թէ նորէն մի հօտաղ կը ճարւի, անունն Ասպօ, ու Պատականցի Արդիւլ Համբարի պէս, իրենց էլ կարող են գետին փըռւել... ի հարկէ, հառապարութիւնը նորէն զինուոր կը զրկի ու մի երկու տուն հրեհէի կը տայ, որ յետոյ նորէն կը շինափ, բայց իրենց տունը մշապէս խորտակած կը մնայ... ի հարկէ, մի քանի մայրեր պիտի արտասէին, հազարաւորների ուրախութեան համար. բայց նրանց մօր արցունքը երբեք էլ չէր դադրելու... Եւ հարկահաւաքներն ու աւազակները մտածում էին...

* * *

Հարկահաւաքների պէս սո՞վն էլ էր գարձել նւա՞զ կատաղի... Որովհեան մանուկը, որը մեծացել էր արդէն Սասունցի Դաւթի պէս. աւել Մարա-Մելիքի դէմ մինակ դուրս եկած Դաւթի պէս. հզօր էր նաև երաշտի ու սովի դէմ...

Կարկասցները կարող են շա՞տ աւելի լնտիր մանրամասութիւններով ասել թէ ինչպէ՞ս իրենց գաւառի պանչելի ջրերի ու ժայռերի վրա իր բնակարանը աւատած ասլութիւնով ու գիշերո՞վ, շաբաթներ շարունակ, ու այլպէս ամիսներ, ցորեն կրցցին դէպի Յաղթն ու Խրիմանցը...

Հայոց Զորից ու Խշուռնիքից, «Վամաւոր գինուոր»-ներն իրենց հաւատքն ու հաւատարմութիւնը հաստատելու համար, միջիւնների կարաւանների պէս, վանդառոր արհեստներով ու գիշերո՞վ, շաբաթներ շարունակ, ու այլպէս ամիսներ, ցորեն կրցցին դէպի Յաղթն ու Խրիմանցը...

Այսպիսով էր որ Յաղթը կարողացաւ յաղթել սովորից, ու Խրիմանցն նրախտանալ նրա դիմաց...

Եւ բովանդակ Կարկասը խորխացաց՝ — չէ՞ ո՞ր նրա մատասները ատազներով էին կանգնում նստարան գրասեպաններով Ռշուռնիքի և Հայոց Զորի գիշեական վարժարաններում...

Այս օրերից է ակսուում ճշմարիտ մկրտութիւնը: Եւ այս օրերից է որ Հայոց Ժողովուուրը «Յեղափոխութիւն» ասելով հասկացաւ «Սուրբ Դաշնակցութիւն»: և նրա գործն անանեց «Սուրբ-Գործ»...

Եւ ձիւնահալին ինկաւ, ու հաւատքի ծառը կցեց...

* * *

Սուրբ Թոփմաս վանքի մամուապատ ու փակածարիւնները մաքրեցին, և նրանց ջուրն աւելի առատացաւ ու անուշցաւ... և խողովակների մէջ առնւած նրանց ջուրը քառապատկեցից իր բարիքները...

Անյիշառակ ժամանակներից ի վեր օգնութիւնան կարու Խէքայ Սուրբ Աստածածնի վանքը, «Վատիլ» հաւաքաց այլևս... Անյիշառակ ժամանակներից յետոյ, Խէքայ վանքի եկամուտներից մաս աւելցաւ Վերի Հայոց Զորի գիւղական զգրոցների համար...

Հակառակ իմ բոլոր հետաքրքրութիւններս, երբեք չկարողացայ իմանալ թէ Նոր-Գիւղի Սուրբ Գիւղը վանքի լայնաստարած հողերի եկամուտների անցամ կանքի էր գործածում առաջ բայց յանքի լայնաստարած հողերի եկամուտների ինչի՞ն էր գործածում յետոյ... նրանք իրենց շաբաթն աշերին արագ արագ թարթելով կասէին... Սիզոցքները տրին Սափուին, շատ անձ են, քիչ

Հող ունէին...— Պուտկէ-էզին տւին հոգաբարձութեան, որ ցանի ուսումնարանի համար... Առուի արտը տւին Ալմաստին, որ Մանուկը մշակութիւն չանի աղին... ու այսպէս... իսկ ես էլ գիտեմ, որ Աւէկէ-փողոց տւին «գիւղական վարչութեան», որ կարողանայ հրացաներ գնել գիւղի քաջ' բայց աղքատ երիտասարդների համար...

Դէւրները՝ կապերտից կարւած պարկերի մէջ քնացող Ալթամարի մոնթացու եօթը գվարցականները, կարձան եօթանասուն, գարձան հարիւր...

Ներսէս վարդապետն հանգստացաւ իր խցիկում, և ամէն շաբաթ որ ճերմակիցն փոխող աշակերտներն իրենց մահճակալների վրա... Դասերից գուրս, ամէն որ, կանանուրաբար Նվիզեցին երթալու և բուրվաւը կրակիւր վարժութեանը փոխարինեց՝ զինարանի երթալու և հրացան կրակիւր վարժութիւնը...

Եւ զպրոցի հսկայական չշնչը բարձրացաւ Վահայ լձի ափին, և զպրոցական գեղեցիկ չշնչել բարձրացան Վահայ գիւղերի մէջ. ու նախանձը զրգուեց...

* * *

Ընդամէն տասը ծուփ ու տասը թոնիր Աղուն գեղից ինդարպիր ու պահանջ եկաւ կոմիտէին, որ մի ուսուցիչ զրկեն իրենց... Եւ նրանք խոստանում էին «պաշէւ աշքի իրայի պէս»...

Ազդէշէրն իրաւունք ունէր երբ ասում էր, «Ծկորը, մեծովզ պատիկով ընդամէն տասնուշինդ տուու անօթի, Ծկորը, ո՞ր ժամանակն էր ուսումնարան տեսել, որ ուսումնարան է պահում»...

Եւ Ազդէշէրը տեսնում էր ու լաւ էր հասկանում թէ ի՞նչ ասել է «Սարի պէս՝ մէջքիս կանգնած եա՞ր ունեմ»...

Հարսնետու աճապարզների պէս, Մոխրաներզն ամբողջ աճապարզմ էր այն հողաչերտիք վրա, ուր չինում էր զպրոցը... Մանուկներն աղիւս էին կրուս, հարսները ջուր, և ճերերն ու պատւներն իրենց «Հոգու փրկութեան հնարք», հանգոյցների տակ պահած իրենց փրերիկ հարսութիւնն էին նւիրաբերում «Աստածահանոյ դորձ»ին...

«Ազգային Աւումնարան» ունենալու համար, Յարատենց համապարզութեան պէս, Մոխրաները ամբողջ աճապարզում ծրի արագ հողաչերտիք վրա, ուր չինում էր զպրոցը... Եւ նորդոցին խիդաի երիտասարդներն հիմնեցին իրենց «Փարոս» գրագարան-ընթերցանը...

Զմէրային տաք սաքուներում օրն անցկացնող գիւղացիները, փոխեցին իրենց զրոյցների նիւթը. և փոխանակ ամէն օրերի պէս խօսելու այսինչի զութանի և գոմէնների մասին, «ափախիտարին»երի մասին, խօսեցին այսինչ գիւղի զպրոց և ուսուցչիների մասին, ու պատասխեան ամբիների մասին...

Այս սարիներում էին որ հայ գիւղացու բահի վրա գրին ու գառչում մի նոր խաչ. չինեցին ու մի նոր հաւատամք...

«Եւ ամէնքն էլ իրենց ունեցած արծաթն ու ոսկին բերում էին և նւիրում նոր տաճարի կառուցման»...

Բաւչի և գրչի հաւատքը մշտարթուն չըջում էին հայ ժողովուրդի մէջ, երբ, իր երկարանի քնից արթնալով, նրանց շքափութիւնն միացաւ նաև գաշոյնի հաւատքը...

Հեռաւոր աշխարհներ աշխատելու գացած պահութիւններն այլն ամաշում էին վերադառնալ արծաթ ժամացոյցներով կամ Համայի մետաքաներով... Ուրովիւնտես արժէների տախտակները փոխելի էին, և ամենագեղցիկ նւէրը մի հրացանն էր...

Համբարձումը հեռացաւ գիւղից, որովհետեւ «հրացան չունենալ ամօթ ու անպատճութիւն էր... Երկու տարուց յետոյ համբարձումը վերադրաւ, որ մի «Էմուէց» զնի, և իրիզախութիւններ կատարի յիսապայինին...

Դժւարամաշէլի մի հրացանի վրա սիրահարան Ալբան արտասեց, տենչալի մի պտուղի համար աղինորմ արտասուղ մի մանուկի պէս... և տան ու կնաջ համար տածէլի ինսմքների հետ նստաւ հրացանի խամաթը...

Ու զանհաւատ» հոշակեցին բոլոր նրանք, որնք վկա ծառայշների պէս իրենց արծաթը թաղել էին հողի տակ...

Այլևս ո՞չ ոք լցուու չթափեց Փիրկանց Մանուկի հետ, որովհետ նա հայշոյել էր հրացաններին...

Փիրկանց Մանուկը հրացաններից աելի հաւատում էր իր թուրք բարեկամներից... Փիրկանց Մանուկը սպանեց իր թուրք բարեկամներից...

Եւ սպանեցին բոլոր նրանք՝ որոնք չհաւատացին ու շապաւինեցան «Սուրբ Գործին»...

* * *

Սպանւեց Դաւիթի աղան, որ առանձնութեան ու թարուստի մէջ փնտուց իր փրկութիւնը... և նրա դիակը ջուրն ինկաւ, իր «փախիթ» և թաքիր մինչեւ անցանի բարկութիւն տեաննի հետ...

Կաղոնուտի դիրքերում, Բարբորի Դաւուն լքեց իր հրացանն, և երբ փախչում էր արտասելով, ինկաւ...

Սպանւեց Սիմոնի Մանուկը, որն հաւատում էր «կաշառով» սիրտը կակլացնելուն... — Նա «մի ման» էր տալիս, և նրան ասացին թէ. զամբողը պէտք է տալի, ու մերո՞ղը պէտք է տրամադրել փըլը կութեան համար...

Քնուկ-իաշօն, որ խուսափում էր արթնութիւնից, մեռաւ իր սիրած ֆլի թիւների մէջ, ու ճի՞ւտ արտասուգի...

Հիբիճի ճանապարհն ու ոսկմիների ճանապարհն ինչպէս միշտ, գւեա՞ր էր... Կիրճերին կառչելով տեղափոխիթ կար, ու նուի մեծ քաղց. ու նաև մեծ ցուրտ... Մեռան բոլոր նրանք որոնք նախնանորեցին դիւրատար ճանապարհներ. շտաբցան յաղթանակի կրակով, և հացով ուղեցին յագեցնել աղաւառթեան քաղցը...

Ի՞նչ ասեմ «Ալշակ-էֆէնտիշ» մասին, որ իր մորթն աղաւառլու համար, իր եղբայրների մորթն առաջար կնեց...

Ոստանի «Քայլաբամ»ը, իր թոյները պահելու համար, չափութեած պատշաճ գոտաւ նրան տիկր...

Եւ փրկւածները կարող են վկայել այս բոլորի մասին . . .

* * *

Աղեհք Մկօն ճգնաժամային բրոտէնքը ին խաղաղութեամբ խօսեց իր սրտի խաղաղութեան մասին, իրախուսութիւն խօսքի բ առաջ խիստիներին, և տեսու՛ թըշչամու փախուստն ու ա'յն առւնը, որի վրա ծածանում էր Հայոց եռագոնն...

Հարբերացի հովիւ Հէվօն, վոլխանակ թաքսոսց-
ների մէջ թաղելու, վերջն ժաման թաքսոտներից
զուրաց հանեց իր հովու անծանօթ հարստութիւնը. և
ամէն գիշեր, Աւետիսի՛ հետ, յաւսառու ակետիսներ
քրիստո թիշամու բանակառութիւն...

Անարարաւ մնացին բոլոր այն ժայռերն, որնք
իրենց հայտինեական հաւատագով հաց թիվեցին լեռների
վրա, ու նաև այն հարսնելը, որնք հնաւորներին հաց
ասանելու պէս, հաց տարան գիրքիրում կւող հայ-
ուունեներին...

Գնդակիների կարկուտի՝ տակ Սանգենց մայրիկը ծաղիկներ՝ ցանեց յետապայ յաղթուզներին պսակ պատրաստելու համար. և տեսաւ իր հւատաքի պսակումը...

Պատահիները չքացրին թրքական ոռութերի զօրութեւնը, որովհետև իրենց կեանքն արհամարհելով միղեցին նրանց վրա...

Ի՞նչ ասամ մահւան թերթի տակ ուրախութեան ռազմերդ հնչեցնող դպրոցականների՝ մասին, և հաւատառուր, ու այս իսկ պատճառով յաղթական Վասպուրականի մասին... .

九
九
九

Ես՝ որ իմ անվական աչքերովս տեսայ այս բոլորը, և մանակից Նզայ այս բոլորին. իազարութեա՛մբ կո մեամփ այս սոյորի մասին... .

Եւ Հարիբոր Հայոցառասնել Են Նրանք. որոնք իրենց
սեփական աշխերով տեսան, ժամանակից եղան այս
բայրին, և խաղաղութեամբ կը զկային այս ժամին...

02/15

ԱՐԵՍԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Ո Խ Կ Ը Ա Ե Վ Ա

Այս անւան շուրջ գետ չառ մելան պիտի հոսի
միջազգային դրականութեան ու մամուլի մէջ: Եւ այս
երկիր ճակատագիրը շատ պիտի յուղէ ճանաւորապէս
Հայերս: Այնքան սերտօրէն կապւած է այդ խնդիրը
Հայաստանի ճակատագրին հետ: Բայց է արձանագրել,
որ ուստ կայսրութեան այդ ծաւալուն երկրամասին
մէջ — շուրջ 30 միլիոն կվայինացի կամ մալրու
(փոքր ուստ) ազգանակութեամբ — ծաված է տերեւ
պատամար արկան շարուու մը, որու նպատակն է՝ ան-
շատել Ուկրայինան համառուսական օրդանիքմէն,
կտրել 80 միլիոն ուստութեան (վելիկորուսերու, մէծ-
ուստներու) զարաւոր ճամրաները դէպի հարաւ,
գուրա նետել Խուսաստանը միանամ ընդմիշտ Սև
ծովէն ու Կովկասէն...

Այսօր Ուկարայինս անունը նորէն կը հողովիք ամենուրեք: Մեծ, ազգկայսյզ զատավարութիւն մը սկսած է Խարկովի մէջ արդ Երկիր դաւալքական ու ապատամբական շարժման վեճ, որու պարագութիւնն ըստ՝ չուրչ է հոգի երկիր ընտիր, իմացական սարքերին և բազմական մէջազգային առաջարկութիւններին:

Մենք ևս ուշի ուշով հետևելու ենք Ուկրայինայի անցգերուն, որոնք այնքան խռովիչ հանդամանք ունին Հայութեան ապագային Համար : Զբաւականանանք կոչենով՝ այդ երկրի անխառավաններուն հետ մենցէ՛ թւելայինիք անկախութիւնը » — նայինք, թէ ի՞նչ կը կատարուի, «ո՞ր կը մէկ այդ անկախութիւնը և եթէ չենք կարող, աւա՞զ, լուրջ լուրջ ներգործութիւնն ունենալ դէպքերու վրա, դէմ իրակեցն մանաք ու դիտնանք մեր ընկելքը» ապագային ըստ կարիւութիւնի քիչ տուժեցած Համար :

Ծնունդ է առել, քանի մը տարիէ ի վեր, Յեղափոխական Դաշնակցութիւն մը Ուկրայինայի մէջ Խական անունը — «Ուկրայինայի Ազատութեան Դաշնակցութիւն», որ ունի ընդգրածակ ճիշգաւորումներ ամբողջ Երկրում: Անոր գլուխն է ակագեծելիկոս Եփրեմով՝ որ այժմ գլխաւոր ամբաստանեալն է, հերոս Խարկովի գատավարութեան: Իրենց ընկերային աշխարհահայեցքով այդ բոլոր ըմբաստները մուլի հակաբուցելի են, պարզ հանրապետական, կուսակից մասնաւոր սեփականութեան և զեմովորատիկ, ժողովրդագործ կարգերու: Պարզ, ուկրայինացի հայրենա-

սէրներ են, անւած Շեվշենկոյի*) զործերով — ըսենք՝ պարզ ազգակրթներ, վասնդի ամոնք տարրեր ազդ մը կը նկատեն զիբենք ոռուական կայսրութեան մէջ:

Պէտք է ըսել, որ Մոսկաւան սկիզբէն ի վեր բաւական այս ինքնավարութիւն չնորհած է Նովոչելյանային և միջն իսկ արտօնած է, որ այդ երկրի ամբողջ տարածութեան վրա, իրեւ պաշտօնական լեզու, իշխէ՝ ոռուերէնի տեղ՝ ուկրայինական բարբառը: Բայց և այնպէս, հետպէտէ աւելի պահանձնկոտ ու իրոխտ յառաջ կերթար անջատական շարժումը ուկրայինացիներու մէջ: Զափազանց ատելի և անտանելի էր անոնց համար Ստալիններու վարդապետութիւնն ու բեժիմը, չափազանց մեծ էին անոնց նիթած տնտեսական ու բարույրական աւելածները...

Ուկրայինացի լմբուտներու բանակը վարպետորէն օգտեցաւ տրած ինքնավարութենէն և պէս-պէս առանձնանշորհումներէն՝ իր աշխատանքը խորացնելու և լայնցնելու նպատակով: Օգտեցաւ նոյնիսկ Ուկրայինայի ուրոյն (ավտոկենակալ) եկեղեցիի իրաւունքներէն և այսօր բազմաթիւ քահանաներ կը լիցնեն գաղտնի, յեղափոխական կազմակերպութեան շարքերը: Այդ քահանաներէն շատերը նախկին գինուրականներ են և միայն պատհէ վայրկեանին կը սպասեն՝ իրենց փիլինը ձգելու և զինուրական համազգեստ հաղնելու:

Հակայեղափոխական, այսինքն հակասովետական խմբումները ծայր տւած են նաև կարդ մը աղանդեներու մէջ, որոնք անցեածին ալ առհասարակ լմբուստ, հակափոխական տրամադրութիւններ կը մատնէնի: Ամէնէն առաջ՝ ֆէկտորովցիներու աղանդը: Զեկան յաջողքը է ձեռք ձեզ և սպանել այդ աղանդին պարագլուխի: Բայց գաղտնի ուխտը վերակազմւեցաւ, զուտ եկեղեցական նշանարաններով: Մեծամասնութիւնը գիւղացիներ են:

Հակայեղափոխութեան ուրիշ «սե բոյն» մըն ալ կայ՝ ըստ սովետական տեղեկագիրներու — Ուկրայինայի մէջ, որու երկու պարագլուխիները՝ պրոֆեսորներ Պրեսնիկովը և Վիկազիկին՝ նորերս զնդակահար-

Եեցան:

Լսու նոյն սովիտական տեղեկագիրներու՝ Ուկրայինայի համարհավար երիտասարդութիւնն անդամ (Կոմսոմոլ) վարակւած է դաւագրական խմբումներու և նոյնիսկ տերորիստներ կը տրամադրէ զարմի կազմակերպութեանը՝ բոլցեիկ իշխանաւորներն ահարեւկելու համար:

«Երիտասարդ Պահակ» անունով խորհրդային պարբերական խօսելով բազմադիմի դաւագրական խումբերու մասին, հետեւեալ բառերով կը բնորոշէ կացութիւնը.

— «Մէկ սկ բոյնէն՝ թելը կը ձգւի դէպի միւսը: Մէկ յեղափոխական կազմակերպութիւն կազ կը պահանձ միւսին հետո: Եւ ամենքը միասին յստաջ կը մէնն մէկ ընդհանուր գործ — կոիւ սովիտական իշխանութեան ոչէմ»...

Այդպէս է կացութիւնը ամբողջ Խորհրդային կայսրութեան մէջ: Հակառակ վայրենի ճնշումներուն, դաւագրական ուխտերը հետզետէ կը բազմանան ու կը ցանցապտեն լայնածաւալ երկիրը: Կը բազմանան ընկերային բոլոր խաւերու և շրջաններու մէջ, անգամ բոլցեիկ երիտասարդութեան և կարմիր բանակի շարքերում:

Ահա թէ ինչու Մոսկայի դիկտատորները ահազանգ կուտան և օրէ օր կը խստացնեն ճնշողական միջցները: Ահա թէ ինչու անոնք կը դիմնեն յուսահատական, արկածալի քայլերու:

Եւ մանաւանդ լուրջ է կացութիւնը Ուկրայինայի մէջ: Մալարուներու «գաշնակցութիւնը» դուցէ ամենէն խոշոր, դաւագրի Ուխտն է համասովետական կայսրութեան մէջ: Անոր ձգտումն է՝ պաստամբութեամբ տապաւել բոլցեիկեան լուծը և ստեղծել ազատազրաւած հայրենիքն՝ ղեմոնկարակի հանրապետութիւնն մը՝ արևմտեան հանրապետութիւններու կաղապարով:

Անոր նպատակներէն մէկն է՝ համախմբել ապըստամբական դրօշին տակ կայսրութեան բոլոր գժգութիւնները:

Ահա այդ մեծ կազմակերպութեան դէմ է, որ սկսւած է Խարկովի մեծադղորդ դատավարութիւնը, որ շատ կը յիշեցնէ Հ. Յ. Դաշնակցութեան ծանօթ դատը Գետերբուրդի մէջ, ցարական բեժիմի տակ:

Մ. Վ.

*) Այդ երկրի մեծագոյն բանաստեղծն է, մէկը սակաւարիւ ուկրայինացիներէն, որ զրեր է տեղական, մալարու բարբառով:

ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ ՇԱԲԺՈՒՄԸ ՖՐԱՆՍԱՅԻ ՄԵԴ

(Մ Ի Ռ Ի Թ Ե Ա Ն 25 - Ա Մ Ե Ա Կ Ի Ն Ա Ռ Թ Ի Ւ)

Մարտ 22ին Փարիզ՝ Ժիմնադ Հեկէնի մէջ, 5000 հոփի և երկայնութեան, տօնութեան ֆրանսայի ընկերվարական կուսակցութեան միութեան 25 ամեկը (1905-1930) :

Ըսկերվարական զաղագարանները շատ հիշն ծանօթ էին ֆրանսայի մէջ: Մեծ Յևագիտութեան շրջանին Պապօֆ առաջին անդամ ըլլալով ընկերվարական սկզբունքներ քարողից, ժամանակառուսէ աշխատեցաւ իրականացնել հաւասարութիւնը: Պապուվականները կը պահանջին վերահասաւաել 1793ի Սահմանադրութիւնը, որ ընդհանուր բարի սկզբունքը դրած էր, առող կը յուսակին հայնիլ հաւասարութեան: Իսկ յահասարակած մէջ պարագականները կ'սրին.

«Ֆրանսական հյանդիալութիւնը նախակալաւածուն է միայն ուրիշ աւելի մեծ և աւելի հանդիսաւոր յեպարհութեան մը, որ վերջինը պիտի ըլլայ: Ժանդուրդի առաջին տակ առաջ քաղաքութեան ու կերպարակները, որնք դաշնակցած էին իրեն դէմ: Նոյնը պիտի թե՛ նոր բնակալիներուն, քաղաքական նոր քարրիւֆներուն, որնք նաւած են իրեներուն տեղերը: Մենք ոչ միայն իրաւունքներու հաւասարութիւն կը պահանջենի, այլ կը ճգտինք աւելի վեհ և աւելի արդար բանի մը. աշխականութեանց հաւատականապահը: Հոյր անձնական աշխականը թիւն չի կրնար դասնալ: Հոյր ոչ ոքի կը պատկանի: Կը պահանջենի հաւատականորեն վայելի երկրի պատղմները. պատղմները բորբին կը պատկանին: Կը յայտարարենք քէ այլեւ չենք կրնար հանդուրմիւն որ մարդոց սուուրա մեծամասնութիւնը աշխատի և բոյնի պատիկ փառքամասնութեան մը շահուն և հանգիքին հանար: Կը բաւէ որ բան մէկ միլիոն մարդիկ վայելեցին այս որ կը պատկանի բան միլիոն մարդոց, իրենց նախներն ու հաւատարները: Ալ մարդոց միշտ տարիքէ ու սեւէ զառ տարիշ տարբերութիւն պետք չ'ըլլայ ու այսին:

Պապէօֆի կուսակցները սարքած էին գաւագրութիւն մը, որ վերջին պահուն, ժամանութեան մը պատճառաւ, ձախողցաւ, չարժումին բարդ վարիչներ ենթակալութեցն ու զամապարուեցն: Պապէօֆ և Տարթի մահապատճէ պատճեր համար անձնապան եղան:

Այսպէս, արինի մէջ ներդուեցաւ ֆրանսայի առաջին մինի ընկերվարական շարժումը 1797ին:

Այսուհետեւ ֆրանսա տաւ բազմաթիւ ընկերվարական տեսաբաններ և առաքելներ Սէն-Միւն, Շառլ Ֆուրիէ, Քապէ, Փէքիօր, Լուի-Պլան, Վիեսոն Գունիստրան, Գրուան և այլն: Սակայն առող չի կրցան համարական գաղաքակերպութեան պարագական բարեկալ կազմակերպութեան ուժերով և իրենց ամբողջ

գործունէութիւնը մնաց գաղափարական գետնի վրայ րացի 1848ի յիշափիտութեան առեն կատարւած անյաջող փոքրէ մը:

Ընկերվարական շարժումը ժողովրդակին զանդուածներու մէջ արձականդ գտաւ. շնորհիւ Կարլ Մարքսի և Ֆրէնչըրիք Էնգելսի ջանքերուն: Առող ժմէ. գարու կիսուն արդէն իրենց յիշափիտական պայծառ վարդապատութիւններ պարզած և եւրոպայի գլխաւոր երկիրներուն մէջ իրենց հետորդգներ գտած էին:

1864 սեպտեմբեր 28ին Լոնտոնի մէջ հիմը գրւեցաւ ընկերվարական Առաջնին Միջազգայինն, որ առեց մինչև 1873: 1870-71ի Փրանքեգերման պատերազմը, Կարլ Մարքսի և Փրուտոնի կուսակցիներուն զաղագարական վէճերը, յետոյ նաև Մարքսի ուղղագիտութեան աշակերտուուրուն և նախական Բակունինի հետեղներուն կը ուրիշները քայլացեցին ընկերվարական Միջազգայինը: Ֆրանսայի մէջ կա Ա. Միջազգայինի հատած մը, որ գէշ աղէկ գործունէութիւն ունեցաւ, գեկավարութեամբ ժանօթ դէմքերու: 1872ի Լահէյի համաժողովին մէջ Միջ ազգայինը երկուքի բաժնուցաւ. առաջին հաստածը կուսակցիներ ունէր Զուբկիրոյ, Խտալիյ, Սպանիլ և Հարավային Ֆրանսայի մէջ. առող կը հետեւին անիշխանական Բարոնների կակը երկրորդ հաստածը (Գերմանիա, Անգլիա և Միացած Նահանգները) հաւատարիմ մը և անաց Կարլ Մարքսի:

Ասկէ գէրծ Ֆրանսայի մէջ ընկերվարական շարժումը առաջ տարուցաւ զանազան անջատ թէերու բաժնած: Կարևոր գործունէութիւն ցոյց կուսային անիշխանականները: Կառավարութիւնը կը հալածէր ու կը ժերբակալէր յիշափիտականները, որոնցմէ շատեր դատապարութիւններ կրցին:

Բանտրական առաջին համաժողովը գումարեւցաւ 1876ին Փարիզի մէջ, նկող Հ-8, մասնակցութեամբ արձաւակցական, բանութական միութեանց և գործակականներու: Համաժողովին մէջ ամբապետական պին էր աշխատանքի կազմակերպութիւնը, կ'ուչին աւելի լայ յարաբերութիւններ ուղղեցի Աշխատանքին և Դրամագլուխին մէրին: Դասակարգային կոռու իներիր չկար, այլ գասակարգերու գործակցութիւն՝ աշխատառութիւն վիճակը բարութիւնը ուղղութեանը կայ:

1877ին Լիոնի մէջ, գումարեւիք համաժողովը արցիլեցաւ կառավարութեան կողմէ և 878 յունաւոր 28ին միայն կարելի եղաւ գումարեւիք. համաժողովը Վարիէթի թատրոնին մէջ:

Այդ օրերուն ընկերվարական շարժումը սկսաւ աւելի յեղափոխական ձև ստանալ: Եկամիքէ (հաւասարութիւն) թերթը, որուն ա. թիւը լոյս տեսաւ 1877 հոկտեմբերի Կէտի, Կապրիէլ Տըլվիլ, Պէպէլի, Վիճէլմ Լիբրնետիք և այլ Փրանսացի ու օտար յայտնի ընկերվարականներու աշխատակցութեամբ, ուղղափառ մարքսեան սկզբունքներ գրաւ մէջտեղ, ամէնէն առաջ պահանջերով Հոյրի և աշխատանքի գործիքներուն հաւաքարական սեփականացումը: Դասակարգերու գործակցութիւնը բորոքովն մէջ կողմ դրւեցաւ, և ընկերվարական շարժումը առաջ տարեցաւ գաղափարային պայքարի սկզբունքն վրայ: Փարիզի Ա. Համաժողովին որոշումները մերուդրանքի արժանացան 878ի Լիոնի Համաժողովին մէջ, ուր Ժիւ Կէտ և իր Համախոնները մէծամասնութիւն ձեռք թերին և գլխաւոր հարցերու մէջ ընդունել տվին իրենց տեսակիտները: Այդ թւեկանէն սկսեալ Կէտ առաջնակարգ գեր խաղաց Ֆրանսայի ընկերվարական շարժումին մէջ, իրեն ուղղափառ մարքսեան: Նոյն տարին ձերակալեցաւ ուրիշ 38 ընկերվարականներու հետ սորոն 1878 Հոկտ. 22ին դատուեցաւ: Ժիւ Կէտ վից ամիսի սոստակութեան գատարական կատարեցաւ:

1879 հոկտ. 20ին Գ. Համաժողովի գումարեցաւ Մարսիլիոյ մէջ, ուր ընկերվարական կուսակցութիւնը մկրտւեցաւ «Partie des Travailleurs Socialistes de France» անունով: Հոյս քէտակիւցան բազմաթիվ թղափոխական բանաձեռնութեամբ բաժնեցան մէծ խանդակառութեամբ: Այս ձեռով ուժի կազմ մը ստացաւ կուսակցութիւնը:

Գ. Համաժողովը գումարեցաւ Հավրի մէջ, 1889 նոյ. 19ին: Հոյս անհամաձայնութիւնը ծալր տաւ ձախերուն և աջերուն միջն, որոնք բաժնեւելով զատ զատ ուղրահներու մէջ շարունակեցին ժողովը:

1881ի նորհրդարանային նմորութեանց մէջ ընկերվարականներու 60,000 ճայն ստացան: Փօլ Պրուս և Պրուսա Մալոն անոր պատճառ նկատեցին Ժիւ Կէտի ընտրական ծրագիրը, խմբագրած աշխատակցութեամբ Կարլ Մարքսի և ինգէլիք և զարձեալ սկսաւ իրի մը, որ իր արձագանքն ունեցաւ թէնաի Ե. Համաժողովին մէջ (1881 հոկտ. 30): Հոյս աւելի ևս չեշտուեցան երկու հոսանքներու տարբերութիւնները, Ժիւ Կէտի յեղափոխական, միութենական ու կերպոնացնող ընկերվարութիւնը և Պրուսա Մալոնի, Պրուսի գանձակցային և բարենորոգշական ընկերվարութիւնը: Յաջորդ տարին վէճը աւելի ստատկացաւ, ու Սէնթ Էթրիէնի Զ. Համաժողովին (1882 սեպ. 25) հաշուցումը փորձեր ի զուր անցան: Առաջին իսկ նիստին Ժիւ Կէտի կուսակցի 25 պատգամաւորներ ժողովարակէն մէկնեցան ու գացին մտական հոսաւ գիւղը առանձին համաժողով գումարելու: Այս տեղ կազմեցին Փրանսական բանուրական կուսակցութիւնը (Le Partie Ouvrier Français), մինչ Սէնթ Էթրիէն մնացած 82 պատգամաւորները իրենց կուսակցութիւնը կոչւցին Fédération des Travailleurs Socialistesը:

Քանի մը տարի վերջ, նոր վէճեր ծագեցան այս վերջին կազմակերպութեան ծոցին մէջ, որ աւելի ծանօթ էր Parti Possibiliste անունով: Անհամաձայնութիւնը աւելի շատ, աթոռամարտի հետևանք էր: Այս վէջինն իմբակը 1890 Հոկտ. 9ին Շաթէլուի մէջ գումարեց Փ. Համաժողովը, որուն առաջին նիստերէն իսկ կուլը պայքեցաւ,

ու պարագութիւններէն Ֆ. Ալմանի հետևելով, Փարիզ մէկնեցան Արտէնի և ուրիշ մասնաճիշերու և սէնտիկաններու պատգամաւորները, որոնք հոկտ. 13ին ֆալիէի Մրաշէն գումարելով կազմեցին նոր կուսակցութիւն մը Բանկի Օսմիք Sociale Rénovationnaire

1879 ին Մարսիլիոյ մէջ վերակազմւած ընկերվարական կուսակցութիւնը այսպէս երեք անջատ հատածներու կը բաժնէւէր Շաթէլուի և Սէնթ Էթրիէնի պառակտուններուն հետեւելով: Միւս կողմէ իտուար Վայեան և ընկերները յաջողած էին համախմբել Պանա-քի կուսակցինները, երբ ընդհանուր ներման արժանացան կոմունայի զատապարտեալները (1880): Ասոնք մտան Parti Socialiste Révolutionnaire-ի մէջ: Նոյն չըջանին (1880), Ա. Փոնս Ումպէր, Ժորժ և ընկերները հմինեցին L'Alliance Républicaine Socialiste՝ արժանական ընկերվարականներուն հետ: Այս խմբակցութիւնները մինչև 1898 թւեկանը ո՛չ մէկ կոտ ունեցան իրարու հետ:

* * *

Երկար պիտի ըլլար կանգ առնել այս անջատ հատածներու զադարական տարրերութեանց վրա: Բոյորն ալ կը դաւանէին ընկերվարական հմինական սկզբունքները: միայն որքելակերպի և կերչնական նպատակի մասին տարակարծութիւնն ունէին:

Օրինակ, Ֆրանսական Բանուրական Կուսակցութիւնը — որուն ծագիրը խմբագրած էր Ժիւ Կէտ՝ Մարսի և ինգէլսի հետ — և Ֆրանսայի ընկերվարական Աշխատառորներու Դաշնակցութիւնը երկուքն ալ չեշտուած կերպով յեղափոխական ընկերվարական սկզբունքներէ կտաշնորդէւէն, սակայն, ունին որոշ տարբերութիւններ: Աշխատառորներու Դաշնակցութիւնը ընկերվարական գործունէութիւնն համար իրրեն խարթիւն չէր ընդուներ ընչափորկ դաշտակալ պակարպ, այլ խուեալական նպատակ մը. «Ծր հետապնդած վերբական նպաստակն է կառավարի պատասխառութիւնը բարելավացումով նամբայ բարուի դէպի համայնավար ընկերութիւն մը՝ ուր ամէն ո՛վ պիտի սայ իր ուժին՝ և ստանայ իր պիտիքրուն համեմատու: Մինչդեռ Կէտի հետեւրդները կուգէին հասնի ո՛չ միայն խուակի հմը, այլև ընկերվարութիւնը կը նկատէին պատմական, տնտեսական և ընկերային անհամեկշտուկան գործունէութիւնը, գոր ընչափորկ դասակարգը կը չափանի իրականացնելու իր արտադրութեան համար, միաժամանակ պատառքելով այն բոլոր գատարակերը, որնց զախտը կապաւ է իրենին հետ:

Միւս հատածները իրարմէ կը բաժնէւէր կազմակերպութեան նիստին չուրջ տարակարծութիւններով: Ընկերվարական տարրեր հետուած սկսած էին մուտք գործել խորհրդարանէն ներ, և ընտրութեանց շրջանին տենդուած գործունէութիւն կը մզւէր ընկերվարական զանազան խմբակցութեանց կողմէ: Ումանք կը ջատազովէին ամենէն մօտիկ կուսակցութեանց հետ համաձայնութիւնները կնքել ընտրական գետնի վրա՝ փոխադարձ զիջողութիւններով (Պրուսի կուսակցիններ), ուրիշներ կը դատապարտէին այս գոր-

ծեյսկերպը (Յեղափոխական Ընկերվարական Խանութական Կուսակցութիւն)։ Այս վերջինը շատ խիստ էր ընտրական հարցերու մէջ և իր երեսփոխանոնքուն վրա բուռն հակակը զործ կը գէմքը։ Այս հատուածին գլխաւոր ներկայացուցիչն էր Ալման։

Շատ չանցած պատակում առաջ եկաւ նաև Ալմանի կուսակցիներուն միջն, որոնցմէ մաս մը անջամաւելով կազմեց Ալլանս Հաստատած Հատուածը։

1898 յուլիս 1 ին Պանքիի կուսակցիներէն ոմանք կազմեցին Ենդափոխական Ընկերվարական կուսակցութիւնը, իրենց նշանաբան ընտրելով համայնքարութիւնը, անսատածութիւնն ու յեղափոխականութիւնը։ Սական, որոնքին հտուար Վայեանի, այս խորակը հետզհետէ աւելի բանաւոր դարձաւ և ընդունեց Ընկերվարութեան ինդհանուր ճպտումները։

Բայց այս հատուածներէն, կազմւեցան նաև անկան ընկերվարականներու խմբակներ — Միլրան, Վիլիանի, Պլնտէլ և այլն։ Տրէյֆիւսի խնդրին ատեն այս խմբակները միանալով կազմեցին Անկարի Ընկերվարականներու Համագալանակցութիւնը։

1898թ խորհրդարանականին ընտրութիւններէն վերջ, այս զանազան հատուածներուն միջն մերձեցման շարժում մը առաջ եկաւ։ Այդ թշականին սկսեալ միութեան փորձեա եղան։ Տրէյֆիւսի ծանօթ խնդիրը, որ քաղաքական մեծ համապեղութիւն ունեցաւ Ֆրանսայի մէջ, կերպով մը գետին պատրաստեց Ընկերվարական միութեան։ Ինչպէս քաղաքական ուրիշ խմբակցութեան մէջ, Տրէյֆիւսի խնդիրը մեծ ազդուկ հանեց նաև Ընկերվարութեան զանազան հատուածներուն մէջ, որոնք շատ մը բիրտ ու բուռն բախումներէ վերջ, բոլորին անուղղակի ճամբաներով գացին դէպի միութեան։

Ինչպէս առիթ ունեցանք խօսելու (տե՛ս Թրօզակ, 1930 փետրարա), ժօրէս իր ամբողջ տաղանդն ու հմայը ի սպաս դրաւ։ Տրէյֆիւսի արդար դատը պաշտպանելու, իր եսուէն քաշելով Ընկերվարական զանազան հատուածներ։ Մինչ ժիւլ Կէտ անհասան կը մնար իր ժարքիստական ուղղագործութեան վրա և կայսքանէր բոլոր այն Ընկերվարականները, որոնք յունալով զասակարգային պայքարը, կը գործակցէին գասակարգային հականակրգութեանը՝ արդար դատ մը պաշտպանելու համար։ Այս գէպաքը պատճառ դարձաւ որ զանազան ցիրուան հատուածներ համախմբւին մէջ կամ միւս տեսակիտին չուրջը։ Ճիշ այդ օրուուն գուղղադիպեցաւ նաև Ընկերվարական Միլրանի մուռքը՝ իրը նախարար՝ Վայեան-Ռուուսի զանին մէջ։ Այս առթիւ ծաղած ծանօթ վէճը ջուրը ճէից միութեան փորձերը, որոնք մինչն այն ատեն յաջող արդիւնք տած էին խորհրդարանին մէջ։ Երեսփոխանական ժողովի Ընկերվարական խմբակցութիւնը երեք հատուածներու բաժնեցաւ նախարարական մասնակցութեան այս խնդրին առթիւ։ Կէտ, Լաֆարկ և Վայեան մէկ ձական կազմած՝ հրատարակեցին յարուարարութիւն մը, որով բուռն կերպով կը յարցիկին Միլրանի և Ժօրէսի վրա։ Այս վերջինը կը մեղմացն պատճառ գարձեալ Տրէյֆիւսը և Միլրանը պաշտպանելուն համար։ Ան-

կերվարական կուսակցութիւնը, կըսէր յայտարարութիւնը, դասակարգային կուսակցութիւն է, ու չի կրնար ըլլալ կամ դառնալ նախարարական կուսակցութիւնը մը մին մր, այսաւու ամենասպան կըլլայ։

Այս միջադէպը ամէն կորմ բողոքի, գայրողթի, վէճի, հրաժարականներու, բուռն կոփեներու պատճառ դարձաւ։ Անհամաձայնութիւնն ու քայլայումը այն աստիճան բուռն ու կատարեալ եղաւ, որ ամէն կորմ, միքանցման մը պէտք դարձաւ։

Ասոր զրա համաժողովի մը Հարավիրեցան բոլոր ընկերվարական հատուածները 1899 թէկտեմբեր 3 ին Փարիզ՝ Ժմինազ ժամկի մէջ, միութիւնն իրականացնելու նպատակով։ Հոս մէծամասնութիւնը (634 լ դէմ 818 ձայնով) ընդունւեցաւ Կէտի բանաձիւ։ «Դասակարգային պայքարը կարդիկ ընկերվարականի մր մուտք բաղկանեց կառավարութեան մը մէջ»։

Համաժողովը կը պահպանէր ընկերվարական հատուածներու ինքնավարութիւնը։ «Նախարարական մասնակցութիւնն ինդիր հնագութեան աւելի ի սոր պատճառ դարձաւ։ Կը 1900 սեպտ. 29 ին Փարիզ՝ Վակարի սրաչին մէջ գումարուած թ. Միջազգային Համաժողովը ընդունեց Կաուցիկի ծանօթ բանաձեկը՝ քացանիկ պարագաներու մասին։ 1901 մայիս 28 ի ինինի համաժողովին վերջ, գիրքերը բուլորովին ճշտեցան և զանազան հատուածները համախմբւեցան երկու մէծ խմբակցութեանց մէջ։ 1901 նոյեմբեր 3 ին Իվրիի համաժողովին մէջ, վերջնապէս կազմւեցաւ

Partie Socialiste de France ը, մասնակցութեամբ Յեղափոխական Ընկերվարական կուսակցութեան։ Անուած Ընդունութեան ի, Ֆրանսայի Բանակարգութեան և անկախ գանձակցութեանց Այս կուսակցութիւնը յեղափոխական գոյն ունէր և հակառակ էր նախարարական մասնակցութեան։

Միւս կողմէ կազմւեցաւ Partie Socialiste Française նանակցութեամբ Ֆրանսայի ընկերվարական աշխատառներու Դաշնակցութեան, Յեղափոխական ընկերվարական բանուորական կուսակցութեան, անկախ ընկերվարական համադաշնակցութեան և քանի մը ինքնաշակը գաղաքանական աշխատաբանի առջանական ի համար իշխանաւութիւնը և ընկերվարականացնելու համար արտադրութեան և փոխանակութեան նշշնչերը, այսինքն դրամատիքական ընկերութիւնը փոխակերպել հաւաքանական կում համայնշական ընկերութիւնը մը։ Կը հակառակ էր կառավարական մասնակցութեան, կը մերժէր ելմատացոյցի քէէրակութիւնը և քայլենի կուսակցութեանց հետ գործակցութիւնը՝ թշամաթ գասակարգին արբակետութիւնը ու ունեցած առաջարկական, 17 թիրթ։ Իսկ Partie Socialeise Գրանցաւ աւելի չափաւոր ծրագրի ունէր, համապետական սկզբունքները կը չատագովէր հակառակ

Էր յարձակման ու պայքարի քաղաքականութեան: Այս կուսակցութիւնը ստեղծվել է 1888 Հրեսոփիսան, 22 թիրթ և 10,000 առջամ:

Այս երկու կուսակցութիւնները իրարու գէմ պայքար մէկեցին միշտ 1904 թւականը, երբ Ամսովիտամէ մէջ գումարութիւնների համաժողովը (օգոստ. 14-20) միանած ընդմիշտ լուծեց երկու հատւածները՝ հաւատեցնելու նիդիրը: Վանդէրբիլու գերազոյն կոչ մուղղից կէտի և ժորէխ ձեռք կարկանել իրարու: Վեց ամիս վերջը (1905 յուն.) 139 ընդհանուր ձայնատութիւնը մը հրատարակեցին երկու հակառակորդ հանուածները, որոնք նոյն տարւան ապրիլ 23ին կազմեցին բնկերվարական միացեալ կուսակցութիւնը, իրեն թրանսական հատւած Բանտրական Միջազգայինին:

Միացեալ կուսակցութիւնը իրեն իրու սկզբունք բնորունեց հետեւալը: «Ընկերվարական կուսակցութիւնը դասակարգային կուսակցութիւն մը է, որու նոյատակին է ընկերվարականացնել արտադրութիւնը և փոխանակութեան միջոցները, այսինքն դրատախիարական ընկերութեան միջոցների փոխակերպել հաւաքանական կամ համայնավայր ընկերութեան մը իսկ միջոցը ընչափուկվելիք տնօննական և հազարական կազմակերպութիւնը: Իր նոպատակով, իր խուելով, իր զործածած միջոցներով, ընկերարական կուսակցութիւնը, հետապնդելով հանդիրձ իրականացնելու անմիջական բարենրոգումներու որոնք կը պահանջին բանուր դասակարգին կողմէ, բարենրոգումի կուսակցութիւն մը չէ, այլ դասակարգային պայքարի և յեղափոխութեան կուսակ-

ցութիւն մը»:

Այս' այս պատմական գէպեին 25 ամեակն է որ տօնեցաւ մարտ 22ին:

Միութիւն հոչակւած օրը ընկերվարական կուսակցութիւնը իր մէջ կը համբէր 38,000 անդամ: 1906 ի խորհրդարանային ընտրութեանց մէջ 877,999 ընտրողները աւել բնկերվարական թեկնածուներու: Պատերազմի նախօրեակին անդամներու թիւը կրկնապատկած էր 5րէն (73,000), իսկ քէները 1,397,373 է բարձրացած:

Պատերազմը բուռն կերպով ցնցեց բնկերվարական կուսակցութիւնն ալ: Հաղարաւոր բնկերներ բնկած էին ուղմացաւարուն վրայ: Զինադադարը ինժնամփում մի շրջան մը եղաւ: 1920ի վերջը աւելի մնա ասպազ մը կրկին ցնցեց մայր կուսակցութիւնը, որուն ծոցէն բաժնեցան ծայրայի տարրերը՝ կազմելով համայնավար կուսակցութիւնը (Թուրքի համառողով):

Հակառակ այդ աննախընթաց հարածնին, ընկերվարական կուսակցութիւնը տարւէ տարի գործաւ, ուսուցաւու և խոր արմատներ զգնց երկրին մէջ: Այսօր աւելի քան 120,000 հազար անդամ ունի, 100 երեսփառան խորհրդարանի մէջ, բազմաթիւ քաղաքականներ և թաղապատական խորհրդականներ, և Ֆրանսայի քաղաքական կեանքին մէջ մնա գեր կը խաղայ:

Այսօր աւելի քա երեք, միութենէն քառորդ դար վերջ, յուսալից աշխերով կը նայի ազագայն:

ՀՐԱՆԴ—ՍԱՄՈՒԵԼ

ԳԱՐԱՍՆԱՄԵԱԿ Հ. Յ. ԴԱՆՆԱԿՑՈՒԹԵԱՆ

Բ Ա Բ Շ Ե Ն Ի Կ Ռ Ի Ւ Ը

(Ականատեսի յուշերէն)

Մեր պատարական պայքարին մէջ նշանաւոր տեղ պիտի բռնէ 1898 հոկտ. 20ի կուիրը:

Այդ կուիր տեղի ունեցաւ հետեւալ պարագաներու տակ:

Խալ-Մանուկիս Յավակիմ աղջին, Բաղէշ քաղաքի ամենահարուսա ջնջերէն էր: Այդ իժի ծնննդը մէծամեծ խոսաւումներով քափառ կը լրացնէ ծանօթանայ Սերոր Աղբիրիք հւա: Այ երամիան հայ կուշտէ մը կը տեղեկանայ, թէ Սերորը ընկերներով եկած է Բարձրն դիւզը, անմիջապէս լուր կուսայ կուսակալին:

Այդ օրը Սերոր իր 16 ընկերներով կը գտնէր Բարձրչին, (Բաղէշէն էխս ժամ հւառու:): Կառավարութիւնն իսկոյն վաշը մը զօրք կ'ուղարկէ, որոնք գէմ արշալոյնին կուրած ու կը պաշարեն գիւղի չորս կողմը և շըլակայ սարբը:

Ազգիւրը տեղեկանալով կացութիւնը կը փութայ գուրս գալ զիւղէն և կուի յարմար գիւղեր գրաւել: Թըշնամին տեսածին պէս կսկսի կրակել:

«Տղէ՛րք, կը պոռայ Ազգիւրը, կուելով զիմացի սարդրացէ՛ք:

Հայ քաջնոր ախնաթաթի մը մէջ թշնամիի կրակին տակ ասանց չփութելու, կը բարձրանան և զիւղի գիմացի ժարաւրի յասեր զիւղեր կ'ըսնեն: Այդ միջացնին Զուլումաթը սարքն էր վիրաւուրիք: Երբոր մերսնք կը տեղաւորեւեն վիրաց յարմար գիւղերի մէջ, կսկսն կարկուտի պէս գնդակ թափի թշնամիի կլին:

Ամբողջ երկու ժամ այդ կուիր պահուն թշնամին քայլ մը առաջ չի կրնար շարժւել: Թուրք հրամանատարը կատամած քաղաք կը վերապահնայ թիւնանօթ և զօրքեր բերելու:

Օգնութեան հրաւէքի մը վրայ շրջակայ բոլոր քեւր-
դերը կը թափին ու կուգան թարչն, Աւրորը ձերբա-
կալերւ:

Համանատարը քաղաքէն կը վերադառնայ, թնդա-
նօթի առաջին հարւածը կը սկսի արձագանդ տալ շրջա-
կայ լեռներն ու ձորերը:

Կանոնաւոր զօրքը կատաղի կուի կը մղէ, անրնդհատ
ռազմամթերք ստանալով քաղաքէն: Խոկ մեր հայդուկ-
ները իրենց մօնիները կ'ուղարկն դէպի թնախօթաձիդ-
ները և մէկիկ մէկիկ գետին կը գորուն: Այնպէս որ այլ
ևս ոչ մէկ հոգի կը համարձակի մօտենալ և պարապ թն-
դանօթները լցնել:

Թահի մը սնյաջող փորձել յետոյ, Հազարավակաւը
կը հրամայէ միաժամանակ արձակել բոլոր հրացաննե-
րը: Այդ համազարկերուն տան կարելի կ'ըլլայ թնդա-
նօթները լցնել:

Ֆետայիները կը յաջողին թնդանօթաձիդներէն շորս
հոգի ևս գետին գլորել, որոնցից մէկ կը պիտի էր: Թուրք
հրամանատարը գրգռած կը հրամայէ ամբողջ տարածու-
թեան վրայ բանակով զրոհ տալ, բայց դարձեալ չի յա-
ջողիր:

Առոր վրայ զօրքը յուսանատած կը նահանջէ: Կուիը
կը շարութակի բանակն հեռու տարածութեան վրայ: Ալլարիք իրասուսական խօսքերուն վրայ մեր կորիճ-
ները ուրախ-ուրախ թէ կ'երգեն և թէ կը կուեն: Յան-
կարծ գլուխէն կը պարնի բուլանութից Սարգիսը ու տե-
ղն ու աեղը հոգին կ'աւանդէ: Քովի լնկերը լուրը կը
հազորդէ Սերորին, ըսերով: «Սարգիսը չգիտեմ քնացա՞ւ
ինչ եղաւ»: «Բան չկայ ան թող քնանայ, դուք կուեցէք»
կը պատասխանէ Սերորը: Կուիը կը տեէ մինչէ իրիկուն,
թշնամին իր կեցած տեղին քայլ մը տառ չերթար: Հե-
ռանալու ժամանակ է: Սերոնը պաշարուած վիճակի մէջ
են: Մայրամուտէն յետոյ, Սերորը հաւաքէ իր բո-
լոր ընկերները, ու տանց աղդուկի կ'իջնեն դիրքերէն,
ու կը յարջողին կորել զլթան և հեռանալ: Իսկ թշնամին
գոյն կը շարունակէ դնդակներ արձակել դէպի պարապ
գերբերը:

Այդ գիւղազնական և հերոսական կուեն մէջ Սերորի
ընկերներէն մինակ բուլանութից Սարգիսը կը սպանէ և
երկուքն ալ թեթև կերպով կը վերաւորին:

Թշնամու կորուսաը աւելի քան 50 էր:

Հայ Գետայիները որոր-մոլոր ճամբաներով կը հե-
ռանան մութին մէջ, մինչ գերազերը իրարու հետ խօսե-
լով կ'ըսէին մէլլ որ ամսական կ'առնէ թող ան երթայ
մեռնի թագաւորին համար: Երբ լրաց կը բացէ թուր-
քերը ամօթահար և զարմացած կը տեսնեն, որ հայ Փի-
տայիները թուր գացեր են:

Բարձէնի այս կուի յաղթանակէն յետոյ, մեր ան-
մահ հերոս Ալրիւրի և իր զինակիցներու յիշառակին
ձօնւեցաւ հետևեալ երգը որը մինչէ ալոր կ'երգէ հայ
շնականը:

ՀԱՅԱՄ

Խարեց տարա շուն Յովակիմ,
Մօնեցուց Բաղէշ Բաղաքիմ,
Լուրը տւեց Ժամանակին,
Գիաց մատնեց Լիվա փաշին:

Լիվա փաշէն քաշեց անկեար,
Մարտեր ձորեր պատեց Բարչին,
Զամ Փիտաներ ելան գիւղէն,
Գիւղացիք բափան բամաշէն:

Կուլար կը ողբար մեր ժողովուրդ
Ասուած տար իրենց սէր և զութ,
Մարեր ձորեր ասկեար ու ժիրդ,
«Էլէլին, տիյօր, Փիտալար բուր»:

«Ճամ Փիտալար չը էմիշ դաղա,
Ալրուլմիշ Յովիաննէս աղա,
Այստան օլմուշ եարա,
Բին ասկեարա բարաբարա:

Զարկին Յովիաննէս ձգեցին,
Թւակէը այնուեղ տեսած են,
Գիացին Սերորին ասեցին,
Զարկին աւիսւ ձգեցին:

Կարպէտ շալկեց Յովիաննէս
Տարա դրեց մէջ խոտի դէզ
Արևն բափեց մեզ ոեզ,
Ժողչուն զարկաւ քաչ մարդու պէս

Շուն Յովակիմ ահ ու զարէ,
Մեր ձեռքինը մաւուզարէ,
Լու մասէտ պահնչ նարէ,
Շուն ու դաման մեծ կրակ է:

Շուն ու դաման մեծ կրակ է,
Տամնինգ օրւայ լուսնկայ է,
Մեր շորս կորմի քարեր փակէ,
Զարկինեֆ տղեր նեղ վիճակ է:

Եռելամա պօստսի չալդը,
Հայ ասկեարլար իմուստ ալոփ,
Հայ ասկեարլար եօլի աչդի,
Սերոր փաշա կէւտի կէշոփ:

Սերար փաշա կէլ իչէրի
Սամա վէրիյիմ Բիթլիս շէհէրի
Բիթլիս շէհէր պաշըն եւսին,
Պէն խը էրիմ Վան բալէսի:

የኢትዮጵያን ሂደት መሬታ

የተከናወች ሂደት የተከናወች አበዳድር ሂደት

Սեղանի գրա են կարգ մը Հրատարակութիւններ
Թուրքից մասին: Երկուք՝ Փրանսուական, և պովասա-
ռական: Մէկը՝ անդիլական, — ոչ հաստափոր և դիտա-
կան ուսումնասիրութիւն մը, բայց հետաքրքրական և
պատկերացից բավանդակութեամբ: Խոկ նենդ և տմարդ՝
Հայերու մասին:

Թղթատենք այս վերջինը, որ կացութեան վրա կը նայի բրիտանական ակնացով։ Քիչ մըն ալ պատոնական աշխափ, քանի որ Հեղինակը, Խարօն Անդրեաս Ռուդոլֆ Գրիգոր առիթ առնեցած է ճամբարի կողմէ պատերազմ Պատերազմական Վնասներու հասուցման Յանձնածու պողին։ Նախասէս ալ գրած է կիրք մը՝ «Թուրքիան Երկունքի մէջ», չորս տարի մհացած րյաւող Թուրքիա (1918-1923)։

Հաստիքին անունն է՝ «Turkey and Syria Reborn» (Թիվրքիա և Սարքիա Վերածննդա): Արագ ակնարկ մը՝ միայն թրբական բաժնին մը (չ 181-261):

Մերսին-Տարոն-Ատանա : Հեղինակին ուզագրութիւնը կը գրաւէ, առաջին առթիւ, եւրոպական գրլուհարկը՝ ամէն Կովմ, իշխապահին թէ կառապահին գրութը : Կը կարծէ թէ Եղիներ, Հայեր կամ Սուրբիացիներ են, և յանկարծ կարթնայ որ ֆէսը Ծննդած է : Բայց ինչո՞ւ Ծննդեցաւ Փէսը :

— «Մասսամա Քեմալ հիմնարք պատիհաներ ուներ Փէսը զնշելու։ Ֆեյս նշանն էր Օսմանցի, ըլլայ Թուրք, Նգիտացի, Արար, Տօյն, Հայ, կամ Սուրբիացի և Օսմանեան կայսրութեան զնշումին հետ Կապին վնաս էր քէ Թուրքիքը պէտք չէ զործածեն այսիսի գլխանց մը, որ կը զանազան քրենք աշխարհի մաս-ցանց մասկան։ Այս ապէին հետաքրեի դ դիտուել, որ մինչ հետպացիները, Արարենք և Հայերն անխառուութիւն կրուայն Փէտին, Թուրքիէրը Թուրքիայէն դուրս մշան ենքառանան գիտան և ունենան։» (Խ 122)։

Հեղինակը Մերսինի մէջ Կավուր-Քէջոյ աւերակ-
ներուն քրա կը հանդիպի «Ճուշաճտի» մը,որ լունարէն
կերգէք : Կը ստուգէ թէ Կրետոացի է, բռնի փոխանակ-
ւած : Գաղթականը կողրայ իր ճակատագրին քրա :
Կրեակի մէջ երջանիկ էր և բարեկեցիկ : Կը պատմէ թէ
գիւղն մէջ զաղթականներ կան ամէն կողմէ, Ցունաս-
տանէն, Սելանիէն, Մակեդոնիայէն, արևմտան
Թրակիայէն և նոյնակ Կիպրոսն : «Փորձած են նորէն
ոտքի կանգնիլ, բայց գրամազլուի չունին, հողը իրեն-
ցը չէ և որմէ ատօն կրնան տեղափոխւիլ . ուսարի հա-
զիւ բնակելի տասներ կարկտած են և միայն առաջինք-
լու չափ կը մշակեն հոգիս : Երկիրը լեցուն է ապէսնե-
րով և գոգնորով, այնոցս որ եթէ չչակնք, կրնանք
ինչունիւ մէկ ունկուան մէջ : (Իջ 128, 4, 126):

Եւ Քիչ մը բանաստեղծական պատկեր մը, որ ան-
չուշտ կազ ունի բրիտանական աշխարհակալութեան
ախորժակներուն էնեւ.

• • • «Ամէէն տեղ միենայ յիշարութիւնը և ողբը կը տիրէ: Յիշարութիւնը պապնելու համար մարզած զօրէի, և ողբը փախստականներու: Եւրազան ամբողջ զովին կասկածամիտ ու մռաչուն: Պայքանեան երկիրները կազմ և պատրաստ իրարու դէմ խոյանապու: Թուրքիան իր եկամուտինք մէկ երրորդ պատրագուի պատրաստութեան մնաւելով զրազած: Կիպրոս և Ցինաստանի հցուց Յոյն փախստականներով: Պէտքութէն գուրս՝ պատ և կիրած փառաց մը շինած քիթեղ և նուրաքը, ուր կը քինակիմ 40,000 հայ փախստականներ:

Թուրքիոյ մէջ խորտակւած քուրք զիւղեր՝ լիցուն սպալուկ խալամ փախստականներով»: (Ե՞ջ 127):

Գիշալպավետութիւնն նախկին վագիկանկասութիւնը չունի օտարականներու մասին։ Զեւերը պատճեռով հանդերձ, հազիր կը հանդուրժէ, որ օտարազդին կարենալ իւղագծին պէտք ճամփորդէ։

— «ԷՌէպ Աւան»՝ համբուն վրա երկու զիւղերուն
մէջ, ստալիկանաւթիւնը կեցւցած և քննուրեալ են-
քարկած էր մեզ, իսկ իմա պահականց կառաջնորդ-
ւորիք: Խեգինեն կը զայխ իբր նոր արձակւած ո՞քա-
ռոծ մը: (Ձ. 135):

իսկ ամէն տեղ՝ պերճախօս փաստեր երկրին տըն-
տեսական քայլքաման.

այնքան մեծ եղած է, որ բացի վերադարձած գերիներէն այր մարդ չէր մնացած 30-45 տարեկան»: (ՀՀ 132):

— «Թուրքիան բաժնեած է վլիպիթներու, իւրաքանչիւրը եր կուռակարու և մէկը միւսէն բոլորովին անկախ, բայց հասօրէն կեղործնացւած էնկիրէփի կապարտութեան ձեռքին մէջ։ Այս մէկ զալի կը համարը-ձակի գործել առանց ինկիւրիէն հրաման ստանալու։ Բայց յաճախ, նոյնիսկ հրամաններ ստանալէ յախոյ, աւագան եռ սեակ տոկան ճոկ միահետ թիւմօ։ Այս

Հեծան իշխանութիւնը ընդունակ է իր միտքը արագ-
օրին փոխելու և իր յանցանքը ստորագաներու վրա
նետելու: Միւս կողմէ կը կավածծի իր ստորագանե-
րէն, ուշադրութեամբ կը հսկէ աննց վրա և ապահու-
թեամբ ախանջ կր զնէն տառասին: (Եթ 134):

Ատանան Հարսութեան աղբիւր մըն էր, իսկ այսօր դարձած է անապատ :

— «Թուրքիայի փորձած են առեւտրական մեծ կեդրութիւն մը Վերածիլ Առահան, սակայն, ճախողած են : Առևտուրը 1926 ին կարբառու ոգեւորաւթենէ մը յտսու, ո՞րու մեռնա է : Հակայական տարքինը, անհրաժշու պահույթներու մենաշնորհը և բալադակի Փուրքիայ մէց տիրու կաշկանդումները ինեղդած են վանառակամու իւմիք :

ՄԵԿ քիրեկ հարիսդի զիմը Մերսնին շոգենաւէն
դուռա ելիւէն մինչև ծովափի կառքը հասնելը՝ կը
կրկնապատճի, առանց հաշվելու փոխադրութեան
ձափքը և առևտրական շահը:

Խոսքը տանք ամբողջովին իրեն, իրը բերանի քայլ-
փնի դրամատիկական աշխարհակալութեան: Իրեն
թարգմանի Թուրքիոյ Հանքէպ եղած տրամադրու-
թեանց.

— Դրամագույին պետք ունինք: Դրամագույնությունը ամեն բան կրնանք ընել, կը կրնեմ առաջնակարգ վաճառական մը:

— լաւ, պատասխանեցի, վեճրեցէք ձեր ազգային պարտփերը, պացանցէք թէ դրամակալունը պատեղէ այստեղ, և կրնաք առաջ դրամակալին ստանա :

— Սակայն, շարունակեց վաճառականը, դրամա-
տէքներու հետ ալ գործ պիտի ունենանք. անսե՞լ պիտի
պահանջեն երաշխառուրդի լինենք, և ակաղիու ու շահու-
թին: Առանցմէ շատ ենք ունեցած պատրազմէն-
տառ, երբ կապիկաւ էիմք կապիտալասիններու
Ո՛չ ո՛չ, եւս է այսպէս շարունակենք որքան կրնանք
որքան ասենք որ պատ:

Այս է Թուրքերու ընդհանուր դիրքը: Ուրիշ բան
չէի կրնար ընել, եթէ ոչ քօթաւ ուսերս: Ոչ մէկ դրա-
մանէր դրան կրտայ անան երաշխաւորութեան: իսկ
Թուրքերը կը վախինան, չեն ուցեաւ ապահովարիւ-
տաւ: Այսպէս կատարդապահ շըշանակը կատարեաւ է
Աղասութիւնը կը նշանակէ ազատութիւն անանկանալու-
և սովորման ժիշտեռը:

* * *

Հեղինակը ոչ միայն եղենու, քինախնդիր և շարակամ է Հայերու մասին, այլ և տէտչ՝ մեր ժամանակակից պատմութեան: Թոյն կը հոսի իր արտայայտութիւններն, երևի շաղաշար յուսափար եղած ըլլալով, իր պաշտօնին կոտարժաննը առթիւ, իր հանդիպած Հայերէն: Մասնաւոր շարախնդրութեամբ կողմնակի փաստեր յիշելով, կուպէ մեզ ներկայացնեար ծաթաթաէր, իսրագափ, դրամի համար պատիւն իսկ ծափելու լնդունակ, վաշխառու են:

Առաջին առթիւ, գործ կունենայ Կիպրոս Հատուա-
ւած անդիմական հպատակ Զայռ մը հետ, որ 60,000
ստերլին վնաս ցուցնելով Հատուցում կը պահանջէր
Կերթայ Աստանայի մէջ կը գտնէ ողբքելի կրպակ մը
և Հատուցում կորոշչ միան լիուն ստերլին: «Օ՛
ըսաւ բարկացած, երբ լսեց վճիռը: Քէտք եղած
չստացայ: Դէտ էր քաթօնն ստանայի»: «Բայց
60,000 պահանջած էիք»: «Անդ ոչինչ, պատասխա-
նեց ուսերը թօթէելով փաստաբան քանի մը գեր-
աւելցուցած էր»: (Էջ 135):

Դարձեալ, Աստանայի մէջ կը հանգիպի ողործելի
Հայու մը, զգեստավաճառ Նիկէրկասսան (Նիկողոս-
եան ?), զգելի մաքար մը, որ ամիս մը իրեն կընկե-
րանայ իրեն թէ օգնելու համար, բայց երեսն կոտաց-
իրեն մտան: Եւ կը դաշտովիւն կոնէ սատիկան-
պիս ձեմայ պէյի, այս վերջինը կըսէ:

— Զգէ՛սա վիս հայվանը, պատրաստ է մօրաքոյթին պատփն իսկ ծախելու քանի մը ոսկիի համար

Այսորժակ ունի՞ք իրականութեան հետ խառն հէ-քեաթներ ալ լսելու:

— «Աստանան Հայերու մեծ կեդրունի եղած էր պատ

տերագմէն առաջ : Այսոնք տէր էին քաղաքին, խանութ ներուն, առանձինուն, պարտէններուն, և ամէն Փուրը իրենց իշխանութեան առաջ էր փոխարքութիւններով և գրաւանդով : 1897-ին, Ապատիկ Համիտ, Կարմէր սուլէ Թանը, որոնց մայրը Հայ մըն էր և որ կատէր Հայերը աննցոց շատէրը սպանեց իրեւ իշխափոխականներ 1907 ին (պէտք է ըլլայ 1909), երբ Կարմէր Սուլթան ինկաւ և Սահմանադրութիւն մը հռչակեցաւ, Հայերը պատաժեցան և ուսւական դրամին օգնութեամ և խրախուսած ուսական խոստումներն, գրաւածի Աստանան և Հանրապետութիւն հռչակեցին : Մէկ շաբաթ կրւէց յետո, յաղթեցան և Հանրապետով սպանեցան և բովանդակ Եւրոպան, քացի Գերմանիայէն, սուկում մի բարեկարչական, տէկար ձեռքեր բարձրացուց : 1914 ին Հայերը վերադարձան և նորէն ծաղկեցան 1915 ին ստար մէծամասնութիւնը տարագրեցան Զինադարին շատէրը կամաց կամաց վերադարձան իսկ 1919 ին Ֆրանսացիններուն կողմը անցան, եր անոնք գրաւեցին Աւստրան, զինեցան և զինուրագրեցան Ֆրանսացիններուն կողմէն, իրենց վրէէւ լուծեցի թուրքերէն և երբ Ֆրանսացինները զուրու քչեցան, առ որդի Հայ միանցութիւնը հռչացաւ անոնց հետ, վախ նաևս փորձանք մը : (իջ 138) :

Ամենէն ըմբռաստացուիչ պարագան այն է, որ
Հաղինակը ինքինքը քաջածանօթ կը ցուցնէ Հայկական
հոսանութեան (նույն և Առորիու բաժնին մէջ) :

Կոպիտ վկայութիւն մը ևս

— «Ըստ Հայեր հանչցած եմ, հարուստ և աղքատ։ Տարօրինակ ցեղ են, որու մասին դժվար է ընդհանուր կարծիք յայտնել։ Տեսած եմ իրենք հարիւր տղամարդոց բազմութիւն մը, որ կը Քյուր ջարմւելու համար։ Գիտեինք թէ ի՞նչ պիտի ըլլայ իրենց հակառազիքը։ Երեք հնարքար այս ոստիկան-զինուարներու պաշտպանութեան յանձնւած էին, և կը Քայլէին հանդարտ, ոչխարի պէս, առանց ո՞րևէ դիմադրութիւն փորձելու։ Ուրիշներ, 1915ի հունվարի 1-ի տարագրութեանց ըլք-ացքին, կը պատմէին միտինաբներուն թէ ինչոքս հաց ստանալու և

իրենց ուսկի պատիկ զանձը անվլար պահելու համար, հարկադրած էին ծախել իրենց զառակները: Միևնույնիւն ուրիշները, Վանի սաքերուն վրա և ձեպէլը Մուսայի մէջ, կուտցան դներու պէս: 1920 ին, Այնքափի Հայերը զինուրագրւեցան Ֆրանսացիներուն գրօշին տակ, իսկ այս վերջինները շուտով լէնցին զիմենք: Ամիսներով առանձին պաշտպանեցին հաղաքը: Եթի ժաղաքը տերավ դարձաւ և իրենք պաշտպանաւ ու սպանակութեան դատապարտւեցան, վերջին 600 մարդիկը սպանեցին ինչ որ մնացած էր իրեն կին և երախայ, և պաշտումը կիրկու բրձարկութեան սարերը:

«Իբրև ամրոցու թիւն, սիրելիք ժողովուրդ չեն. չափազանց ջրային են, չափազանց հարավի և խորանանկ: Զարաքար կաշխատին և կը յարատենի. այնպէս որ երկու սերունդէն տէր կը դառնան ամբողջ քրքական ժաղաքի մը և ամէն քորք իրենց իշխանութեան տակ կիյնայ փոխառութիւններով, և այնուենու կը նշեն առանց կարեկցութեան կամ ողջմունութեան: Կը նմանին պիծակի բոյնի մը, չփրւելիք, անհամրոյք, և յարաւելով՝ ո՞րէկ հարսութեան դիզելու մէջ, ըլլայ իսկ աղտեղութեան մէջն: Ամենորտակի յարաւութիւն մը ունին ու թէն կրկին երկին ջարդանակ պարզուեն, մինչև որ, վերջապէս Մուսքափա Քեմալ ամբողջովին վարեց զանոնք 1920ին և 1921ին: Դժուակ է սիրել զիմենք, բայց մարդ կը հիմայ իրենց յարաւութեան վրա:

«Ես որոշ գաղաքար կազմեցի իրենց կեանքի մանին, եթի տեսայ, որ իրենց քրականները կը նշուին ջարդերով կամ պատերազմներով կամ զանգւանային սպանութիւններով: — «Այդ բանը տեղի ունեցաւ Ապատի Համինի ջարդէն առաջ, պիտի բուք մէկը, հասկցնելով 1897թ. կամ «Ալտանայի ջարդէն առաջ էր», ինչ որ կը նշանակէ 1908:

«Թերեւ իրենց ցցաւ յատկանիշն էր դրամի սէրը: Եւ այդ սէրը բոլորավին նման չէր ուրիշներու արծաթապիրութեան: Ումամբ դրամը կը սիրեն ուժի համար, ուրիշներ՝ համաստութեան, դիւրակեցութեան կամ հպարտութեան համար, կամ բարեգործութեան համար, ու ուրիշ շատ մը պատճենակերու համար բայց Հայերը դրամը կը սիրեն թիւն իրեն համար, ուրիշներով տեղ կը բայց և Փիդիքական ծանր աշխատանիշներ կը կատարէ անը համար: Վախճան մը յանձն կառնէն ամէն չարքարանք, նոյնիսկ մահը, անը համար: Թթէական նրբամիտ պատմութիւն մը յարմարացէ կը պատիկ բացէն հայկական հետանկարը:

«Ալտենով Սատանան հնանի մը ամիս անցաւ Վուսփարի վրա: Ուներ երեք ծառայ, և երր մէկնեցաւ, ուզեց վարձարիք զանոնք, և իւրաքանչիւր զառ-զատ մէկի կանչեց:

— Ես վաս կուզեմ, ըստ Փրանսացի ծառան, կուրծքը ծծելով:

— Ես դրամ կուզեմ, ըստ յոյն ծառան:

— Ես գիտութիւն կուզեմ, ըստ Հայք:

Այս վերջինը զարմանք պատճառեց Սատանային, որ մոտէն կը նախնար իր ծառաները: «Քիսութիւնը, ըստ Հայուն, մեծ բան է, գեղեցիկ բան է, բայց շատ տեսակները կան: Սատանաօքապէս մէկը կուզե՞ս»:

— Այս, Տէր, քիչ մը գիտութիւն, հասկնալու հա-

մար թէ որո՞ւ ուիիք դրամը: (էջ 139-141):

Ու վերջապէս, Համբերութիւնն ունենանք լսկու հւանեալ գոհէնիկ ծաղրանքը՝ ուղղւած մեր անրուժելի միամստրեան:

— Փարիզի Խաղաղութեան Խորհրդաժողովը 1919-ին ուզած էր հայկական կայսրութիւնը մը ասեղծել, և հայ պատիշակները կը պահանջէին Անապալուի ահագին մէկ հոգաւար, Կովկասէն և պարսիկ սահմանագինէն մինչև Մերսին և Աստիա: Այն պատահական եղանակը, որով կառաջարկւէին և նկատի կառնէին այս ծրագիրները շատ լաւ կը պատկերացնէն Մեծի Բիթուակույթի պատերազմական պաշտօնատան մէջ ծագած միջադէպ մը: Բիթուանցի պաշտօնեայ մը կար, որ հրահանգներ առացաւ առաջարկւած Հայաստանի հարաբէս պատրաստելու: Սահմանագլուխը շինած առեն, վերջապէս եկան Վանայ լինի և երեք նրապայշէն դուրս չեր ենած և իր սրամադրութեան տակ եղած արտսանագութեանը շափազանց բերի էին:

— «Սահմանագլուխը լինին դէպի արելիքան թէ արևելան արք վիտի իրբայ, հարցուց ինձի:

Ցնոյ: — լա՛, շարունակեց ստանց պատախանան լսելու, սահմանագլուխը մը նմենի ճիշտ լինին մէջտեղը. մանրամասնաւթիւնները յեսոյ կը նշուին սահմանային յանձնաժողովին կողմէ:

Իր հարտէաը տպեցաւ և գրծածեցաւ Փարիզի մէջ, երեք Մեծերուն կողմէ և անոր մէկ մասը կցւեցաւ Սևկի վիժած դաշնագրին»: (էջ 192):

ՊԱՐՏՅԵՐՈՒՄ ԻՆԴԻՏՐ

Հանրային Պարտքերու ինդիրը կը մնայ առկաի: Առաջին օրերու անձարակ հերքումներէն յետոյ, Թուրքերը ոչ միայն չեն ծածկեր տիրող տագնապը, այլև ուշագրա համարձակութեամբ կը չեշտեն, կը բացատրին իրենց գնաբերու կամարուութիւնը: Կառավարութիւնը շարունակելուց հանդերձ իր սահմակցութիւնները, յատաջ կը առաջ Պետական Դրամատան մը հաստատման ծրագրը: Օսմ. գրամատունը (Նախկին Կայսերական) առանձին դիրք բռնած է այս հարցին մէջ, ինչ որ կը պատաէ տագնապին ծանրացման: Որովհէետ այս Դրամատունն ըլլալով տուակապէս անդմիջրանական հաստատութիւն, թէ Փարիզի և թէ մանաւանդ Լոնոնոնի հրապարակին վրայ ծուռ կը նային նոր ծրապրին: Լոնոնոնի հրապարակին վրայ ծուռ կը գոնեն թուրքուութիւնները: Եւ թէ Լոնոնոն ու թէ Փարիզ նոր փոխառութեան մը մէջ կը գոնեն թուրքուութիւնը վարպէտ գրական առողջիւնուն տարեկան գալուեկիւնին տարեկան բացարձակ մասեան առողջիւնունը: Թիւակն մէջ մէլլիսն թթէական ոսկի, որուն երկու միջինունը՝ իւրեք հանրային պարտքերու մասնավճար, իսկ երեք միջինունը՝ պատասխանաւորութիւնը: Ի իւրականին մէջ այդ բայց շատ աւելի մէծ է: Քանի մը շարաթ առաջ, հրատարակւեցաւ Թուրքիոյ մաքսային վեճակարգութիւնը (1928), որուն համաձայն ներածում եղած է 223,531,173 ռուփ, արտածում՝ 173,537,-

489: Տարբերութիւնը՝ 49,994,284 ռոկի: Աւրշի խօսքով, տարեկան 50 միլիոն բաց, միայն այս գործիքն: Նոյն վիճակագութեան համաձայն, 1927ին ներածուու եղած է 211,398,184 ռոկի, արտածուու՝ 158,420,998 ռոկի: Տարբերութիւնը՝ 52,978,186 ռոկի: Կլոր հաւուով՝ 53 միլիոն ռոկի բաց: Բազդատելով երկու տարիներու գործառութիւնները կը տեսնենք որ 928ի ներածուուները 12 միլիոն ռոկի աւելի եղած են 927ի վրայ, իսկ արտածուուները՝ 15 միլիոն ռոկի: Այս երկու տարտան ընթացքին ներածուուները արտածուուներն մօտ 103 միլ., ռոկի աւելի եղած են: 1929ի տասը ամիսներուն բացն է 90 միլիոն ռոկի....:

Այս թվանակերը աւելիրդ կը դարձնեն ո՞ր և է խորհրդածութիւն:

**

Արդէն իսկ սեպանաւորական խմբացութիւն մը կազմած է թուրքոյ մէջ, դրամի արժէքը պահերու համար: Օսմ. Դրամառումը այս գործին մէջ ալ մէկուսի կը մնայ: Մրգարանին համաձայն, խմբակութիւնը (Ըստօրին) 600,000 ստերլին պահի հայթայթէ 12 գրամատուներու մամակցութիւնը, իսկ 500,000 ալ պահի մարէ թթափական հառավարութիւնը: Համապատակ՝ 1,100,000 ստերլին, որ պիտի ծառայէ իրեն երաշխաւորութիւն, սպարանի բաղերու դէմ:

Այս ամբողջ տանապին մէջ էականը այն է որ, այսպէս կամ այնպէս, թուրքիան կը մըլի նորէն պայմանագրութիւններ ստորագրելու օտար սեղանաւորական հաստատութեաց հետ, երևութապէս իր պատկանով, իւ անկախութիւնը անխախտ պահելու յուակնութեամբ, բայց անզդարար կազմակերպ: Օտար դրամատունները, որքան ալ վիզոյ երեսն են և նաևտանան այսօր, իրեն կոնակն ունին սեփական պետութեան բանակն ու նաւատարումը, և ուշ կանուխ կրնան աւելի բարձըր իսուիլ: Անոնք, առ այժմ, կ'ուղին փափկութեամբ անցրնել օղակները: Եւ յետոյ, կը մտածեն որ էթէ շատ նեղնէ, Մ. Քէմալ բարակը չի մտածեր, Մուկուսայի համբան բոնելու համար: Եւ այդպիսի բարամագրութիւն ալ կը տեսնեն Լուսոնին սեղանաւորական օրկանները, թուրքոյ վճարելու շկամութիւնը վերագրելով խորհրդային իշխանութեան խորուրդներուն:

Անզգական է նաև ուրիշ պարագայ մը:

Թուրք մատուցը շատ կը յեղյեկ բացարարութիւն մը «Նախին» օսմ. կամարութեան պարտըլուն են ատոնք: Հանրապետութիւնը մեղք չունի այդ գործին մէջն: Ճշշտ այնպէս ինչպէս խորհրդային իշխանութիւնը կ'ուրանայ ցարական պարագըրը: Օտար դիմանագիտները և գօրապետները ստարիներ և տարիներ մըցումի երան իրարու հետ, թուրքիան կանգուն պահելու համար, ի ինդիք ազգեցութեան կամ հաւասարակշռութեան: Այժմ երբ զինապարէ է, սեղանաւորներն են որ յառաջ կը նեստին միւնքնի մտահոգութիւններուն: Անոնք պատրաստ են գումարներ արամատորելու և թուրքին պարկը կանգուն պահելու, ինչպէս կ'ապացուցանէ՝ սեղանաւորական խմբացութեան կարարութիւնը, ամէն բանի առաջ իրենց նախին առնելիքները ողջնցնելու համար: Այս պարագան շատ լաւ կուածելով, ինկիրըն կրնայ, ի հարկեն, Մոսկուայի կարմիր թաշէկինակը ցուցնել:

Կը թուր թէ, առանց պատճառի չէ որ թուրք թէրթէր երկար-բարակ պատճութիւններ կը տպէն Հանրային Պարտքերու ծագման մասին, բաւական գրգորիչ ձևով: Այսպէս «Ճիւմհուրիյթ»ը կը հաստարակէ «Օսմ. կամարութիւն պարտքը»ու պատճութիւնը, սկսելով Ապահով Մէծիսի օրէքին: (Եթէնք ամէնէն հինքըը... Ա. 1854ին կնքեցաւ փոխառութիւնը լոնտուի և Փարիզի մէջ, 3,000,000 ստերլին, 6% տոկոսով, գոցելու համար նրինի պատճեապմի ծախքըը: Այդ միջինին պետական երթացոյնը էր 7,500,000 ռոկի, ինչ որ չէր բաւական պատճեապմի պէտքերուն: (Անգլ. ռոկին կը հաշէին 110 դրուշ, 500 Փրանքը՝ 22 օմմ. ռոկի): Երաշխաւորութիւն արտեցան հպատակն պուրքը, տարեկան 300,000 ռոկի, ուզգակի պահանջատէրերուն վճարուելու պարմանաւ, համաձայն կայսերական թէրմանի:

բ). Պատերազմը կը շարունակուէր: 1855 օգոստ 20ին

5,000,000 ստերլին, Ռոչելտի հաստատութիւնն հետ, Անդիխոյ և Ֆրանսայի երաշխաւորութեամբ, 4% -ով: Փոխարէնը նեգիպատու ստորագրուն յաւելեալ մասը, իդմիրի և Սուրբոյ մատուցին հասոյթիններ և այլին:

Գ. Փատերազմը կը գերշանար 1856 (մարտ 30): Գլուխութեան ամբողջ եկմանուաքը խանգարած էր: Երկրին մէջ շըլաքերութիւն դրամա մօտ հնագ միլիոն ռոկի թղթագրամին զին 30% ինկած էր: Գինը ողնջներու համար, կառավարութիւնը որոշեց փոխառութիւն մը կնել և թղթագրամին (զայմէ): մէկ մասը հրապարակէն քաշէլ: Փոխառութիւն էր 5 միլիոն ստերլին, կնքուեցաւ լոնտունի մէջ, 1858ին: Փոխառութիւնը այս գումարին միար 3,000,000 վճարեց 85% ով (շըլաքարութիւնն գին), իսկ մնացած 2,000,000ը՝ 1859 ին, 62½% ով: Տնկուը՝ նովկ: Երաշխաւորութիւն Պոլուոյ մաքսատան օքթոբրայի հասոյթինները, պահանջատէրերու պատճեապմի սեղանձուելու պայմանուն: Այս փոխառութեան շենորիւ, կարել եղաւ 3,500,000 ռոկիի թղթագրամ վեցնել հրապարակէն:

Դ). 1860ին, պետական պարտքերուն տարեկան թէրհաշէները և ժամանակը լրացած ծփուն պարտքերուն զումարը 10 միլիոն ռոկիի հասած էր: Անդիխոյ և Ֆրանսայի սեղանաւորական մէծ հաստատութիւնները մերժեցին նոր գումարներ տալ: Մէծտեղ երան Միքրս անուն կամակածի դրամամէր մը, որ յանձնն առաւ 400 միլիոն ֆրանք ճարել, 6% ով և 53.3 գոնզ: Մինչդեռ յետոյ ինք ժողովրդին ծափեց 62½% է: Ենոյոյ ձերքակալւեցաւ, Փրանսական խմբակ մը միջամտեց և այլին:

Ե). Նոր Փոխառութիւն 1862ին, լոնտունի մէջ, լոնտունի Օթմէն Պէնէին, 200,000,000 Փրանք, 6 տոկոսով, շըլաքերութեան գին՝ 68%: Այս կերպով ճարուած 136, 000 Փրանքը յատկացուեցաւ հրապարակէն ամրող-ջոկին վեցնելու, և փողերանոցին մէջ վառելու մասցեալ թղթագրամը, 4,000,000 ռոկի:

Զ). 1863ին, 200,000,000 Փր. նորհանատառա Օսմ. Դրամատունէն, 6% ով, 150 միլիոն՝ 72 տոկ. գոնչ մնացաւելը՝ 68%ն: Գումարը պիտի գործածուէր հրապարակէն քաշէլու պիտին ճարմաները, որոնց գինը 50% կորուած էր, բայց յատկացուեցաւ պարտքերու մէկ մասին վնայրման:

Է). 1865ին, 150,000,000 Փրանք, 6% ով և 66 տո-

կոր գնով, պարտքերու առթիւ եղած տարեկան յանձնաւութիւնները զմարելու համար: Փոխատուները՝ օսմ. Դրամատուն և փարիզեան իմրակ մը:

Ը. Աէուի հանրային պարտք, 40 միլիոն ոսկի, 5%ով և 50 տոկոս գնով, արժէթուղթերը փոխելու համար: Եւ այսպէս շարունակ, 1930ին հասնելու համար

հարիւր միլիոն ոսկեդրամի կամ մէկ միլիոն թղթադրամի, որուն ահազնութեան առջև սարսափահար, «Քրիստոսի հետեւորդներէն» քիչ մը «ինսաֆ» կը խնդրէ պոլտայ «Անդամ»ը, որոց չէ թէ հեղնութեամբ:

Երբեմն մարդիկ աւելի ճիշտ կը խօսին հեղնելով և զուարձարանելով:

Ք Ր Տ Ա Կ Ա Ն ՝ Շ Ա Բ Ժ Ո Ւ Մ Ը

«Մուսավվաթ», Եղիպտոս ապաստանած թուրք րողիմագիրներու օրկանը, վերջիւրս պատմութիւն մը հաստորակեց թուրքի վերու բանակցութեանց ժամանին, ինքնավար Քիւրտիսան ստեղծելու առաջարութեամբ: Թուրք թէրթիւ այս առթիւ կը ներկայացնէր պարմանագրութեան մը նախագիծը, նշանաւանման արամագրութիւններով:

Խնդիրն այս է որ, Ս. Քիւրտիս ալ, ինչպէս սուլթանական իշխանութիւնը, միշտ գիտէ վարպետ ծուղակեր լարել, ամէն անզամ որ տաժանելի կացութեան մը մասնուի: Այս անզամ այ, Քիւրտիր հասպուրերու մէ մըն է մտածեր մարզպան նարակիմ թալի պէջ: Մանաւանդ որ, միշտ վախունին նոր և անել ուժին ապաստանութիւն մը: Արարատի քրտական միջնաբերդ կը կանգուն է միշտ: Նոյնպէս իր գերքերը կը պահէ Սասունի ապաստամբ գունդը: Իսկ Տէրտիմը խոնարհեցնելու բոլոր փորձերը ձախողած են սուլթանական օրերէն ի վեր, և կը վիճին այսօր ալ, հակառակ նոր և «յեղափոխական» մէթուոներու: Կառավարութիւնը տակաւին չէ յուսահասած այդ ըմբոսա իբնականները դէպի գաշաերն ու գիւղերը քաշելու քաղաքականութենէն: Ոչ հողն է պակաս, ոչ ալ հայկական աւարը — տուն, այդի, զանազան գոյքեր: Այս անզամ, «պէջիթ» ալ խոստացած են (ինչնավարութիւն), զէնքերը յանձնելու պարմանով: Բայց Քիւրտիս, մասնաւորապէս Տէրտիմցին, սոլորութիւն չունի զէնքն հրաժարելու, մանաւանդ որ, փորձով գիտէ Հայերու զինաթափութեան հետեւանքը:

«Մուսավվաթիւ տեղեկութիւնը, ուրեմն, այս խնդիրն է որ կը շօչափէ: Արդարեւ, քրտական աղքալիք ալ կը հաղորդէն թէ իպահամբ թալի պէջ վերջին անզամ ինկիւրի այցելած ասեն, գործափառներու խորհուրդին առաջարկած է տեսակ մը ինքնավարութիւն չնորհէ Քիւրտիրուն, շարժումը խափանելու համար: Այս առթիւ, նոյնիսկ թէլարքած է ծնունդով Քիւրտիս, բայց վստահէլի պետական մարդ մը պաշտօնի կոչել երբն նախագահ քրտական ինքնավարութեան: Անշուշն ծանր հարուած մը տալու համար «Հօյսմանի կոմիտէն» ին, որ իսկական վարիչն է անկախութեան շարժման:

Այս ձեռվ, էնկիւրի կուգէ միլիոնյ տաեն խորացնել Հօյսմանի և քրտական թալի խմբակցութեան (Միջազգային) ներքին պայքարու, քանի որ վերջինը տրամադիր է համաձայնելու պարզ ինքնավարութեան, նոյն իսկ թուրքիոյ գերիշխանութեան տակ:

Ի՞նչ խօսք, որ Քիւրտիրը գիտիվայր գերեզման իջած պիտի ըլլան, եթէ գոյ աշքերով ինան այս ծուղակին մէջ:

Այս քաղաքական մէքենայութեանց հետ գուղընթաց, հրոսակային շարժումները կը շարունակին Քիւրտիսանի սարերուն վրա: Այս առթիւ, մասնաւոր աղբյուրն մը (քրտական) կը քաղենք հնտեւեալ տեղեկութիւններու, առանց երաշխաւորելու կարգ մը մանրամասնութեանց սուուղութիւնը:—

Քիւրտիս Քէտայիներէն Ե. Երկիր մտնելով, կը հասնի Տէրտիանակերտի գաշուը, կը հանգիւի շառ մը քըրտական գիւղեր և պրոպագան կլնէ: Ճամբան կը հանգիւի երկու սուտիկան զինուորներու: զինաթափ կընէ զանոնք, զէնքերն ու ձիերը կառնէ և կարձակէ զիւրնք: (Աստիկանները քիւրտիս ին): Յետոյ խուզդիէն կիշնէ և Լէէն Տէրտիանակերտ գացող ինքնաշարժ մը կը կեցնէ: Ինքնաշարժին մէջ կը գտնէր գատական զննիչը, որուն ինքնուորինը ճշտելով, ինքնաշարժէն կիշնէնց է կասէ.

— «Քնա՞», լսէ քու մարզպանիդ՝ իպրահիմ թալին, որ մէնք՝ Քիւրտիրս ալ միւս ժողովուրդներուն պէջ ուղղութեան մընք և անոնց կարգն մէնք ալ երազակութեան բարտական բոլոր պէտի կարծէք: Մենք ալ ունինք ուսումնական և ինլաւաս մարդիկ: Ունինք միտութիւն, անկախութեան կուղակցութիւն և ազգային շարժում: Ուրքան ալ ջարդէք, կործէ ու կախէք, անօր ու անկարուց չէ կասեցնել այդ շարժումը: Բաւական է այլևս մէր բարբարոսութիւնը: Սպառած է մէր համբերութիւնը: Ես եկեր եմ փոխվրէժի համար: Այժմ կրնայի քեզ սպանել, բայց կենաքը կը չնորհէմ, որպէսպի երթաւ և այս բոլոր պատմեն քու մարզպանիդք:»

Իպրահիմ թալի տեղեկանալով այս պարագաներուն, շուտով կը գնահատէ Ե. ի արժէքը Քիւրտիս

յեղափոխականի և անմիջապէս իր հրամանին տակ գտնող զինուրական բոլոր ուժերը շարժման մէջ կը զնէ, զայն հնասակողելու համար: Միւս կողմէ, ձապացնորդի և Կէնճի շրջանի քիւրտ ցեղապետներուն ու պետերուն առաջ դրամ՝ բաշխել կուտայ, որպէսի չմիահան ապատամբին: Եթ. հիւրասիրութիւն և օֆանդակութիւն կը գտնէ ամէն տեղ և Տիգրանակերտէն, Խարբերդէն, Մուշէն ու Խուտաչն իր վրա քաղող զինուրդներուն հետ կրելով, կը շարունակէ իր ճամբան: Եթ. կինը լսելով իր գալը, այլ մարդու զգեստներ հաղած՝ կերթայ և կը միանայ անոր:

Թուրքերը զինուրական ապարդիւն հետապնդումներէ վերջ, կը զիմէն ուրիշ մէջոցի մը: Առաջ դրամով կը կաշառեն քիւրտ Հասան Պէկանը, որ իր հրասակներով կը միանայ թուրք զինուրներուն և կը ձեռնարկէ Եթ. հետապնդման: Կացութիւնը չափազան կը ծանրանյա, որովհետեւ այդ շրջաններուն քաջածաթ Հասան-Պէկան թուրքուն պաշարելով հսկէլ ու խուզարկէլ կուտայ թուրոր այն ճամբաները ուրիշ Եթ. կինար անցնիլ, բոլոր այն քարայրները, ուրիշ կինար ապատանիլ ու-ամ բոլոր վայրերն ու գիւղերը, ուրիշ կինար պարենաւորութիւն ու զինական ոյժ ստանալ:

Այս ձեռով Եթ. այնքան սասատիկ ու խիստ պաշարման մը կինթարկէլ որ անկարելի կը դառնայ մէկ ուսկիով տրցակ մը ժամփութիւն զնել այս կամ այն գիւղէն: Վերջապէս այս կացութիւնէն քիւրէլու համար Եթ. կորուց հսկէլ Հասան-Պէկանի գիւղ:

Կուրէ կը տեսէ առաւտաէն մինչեւ ուշ երեկոյ:

Եթ. չորս խումբը կը բաժնէ իր մարդկէր և լերան վրա կը կուին չորս թևութիւն մէջը, որոն կը հրամայէր Եթ. կինը, արտակարգ քայլութեամբ կը կուի մինչև վերջին փամփուշը, որմէ յետոյ ողջ մնացած կինն ու իր երկու ընկերները, յանձնելու համար, դիրքերէն կելլեն և ոտքի կը կենան:

Թուրք զինուրները հազիր մտեցած, կինը մէջքէն կը Հանէ Երկսայրի դաշոյնը և կըսէ մոտեցող զինուրներուն.

— Ձեզի յանձնելին աւելի նախամեծար է պատւառը՝ մահ'ը, զաշոյնը կը իրէ կուրքը ու կիյայ անշունչ:

Մնացող երկու թիւրասերէն մէկը իրեն մոտեցող չափուշին գումարը կը ջախջախէ. երրորդ թիւրտ կուտող աւելն ու տեղը կը սպանի Թուրքերու կողմէ: Թուրք զինուրներու հարիւրապէար Եթ. կոնջ զիսկար զինուրներուն ուսը կուտայ և կը փոխադրէն, փոխանակ քաշկաներով տանելու: Այս պարագան նկատի առնելով, հարիւրապէար կը բանտարկի մը:

կը ստուգի որ Քիւրտ է:

Միւս կողմէ, Եթ. ևս կը սպառէ իր փամփուշտները և կը վիրաւուի ծովնէն, ճիշտ նախկին վէրքին մօտ նոր վէրք մը ստանալով: Վրա կուտայ նաև ձեռքի մէկ մասը ու կիյայ քայլելու բոլորովին անկարող վիճակի մէջ:

Փամփուշտներու սպառումը ստուգելով Քիւրտ էն կը յառաջանայ գէպի Եթ. կիւրքը: Եթ. ի մարդկէ անկառող զինը քոփագրելու, կը ստիպին զայն թողու և փախչիլ:

Թուրք զինուրներէն առաջ հասնող Հասան Պէկանի Քիւրտերը վիրաւոր Եթ. կը գտնեն և անմիջապէս կը պահեն թաքստոցի մը մէջ, իսկ սպանաւծ քիւրտ Մկօի գիւղէ կը յանձնեն հասնող թուրք զօրքերուն, իբրեւ Եթ. գիւղէլ:

Թուրք զինուրները կը գլխատեն դիակը և գլուխը կը տանին կը պարտցնեն Խարբերդ ու Մալաթիա, իբրեւ Եթ. գլուխը, որ մասուկի մը մէջ դրեւալ, կուզարկէի Անզորա: կը ճշուի սակայն, որ Եթ. ի գլուխը չէ և կուին մասնակցուղ զինուրները կը զրկին նկիթական այն պարզէն, որ իսոստացւած է Եթ. ի գլխուն համար: Զինուրներուն իբրեւ վարձատրութիւն կուտան երկուական ամսիս արձակուրել:

* * *

Քանի յաճախուէպ կը գառնան այս կարգի կուիները, անքան կը ջղագորու քեմալական կառավարութիւնը: Եթ. ամէն գարնան մնիթուափելի կը համարէ ընդհանուր ապաստամբութիւն մը: Ահաւասիկ հնիգերորդ տարիին է, որ վատ կը մնայ ըլսական կրակը: Ութէն ինկիւրին մէշտ պատրաստ է հուրով և սուրով հարթերու ամէն դժւարութիւն, բայց տարէ տարի կը նւազի իր յարձակողական ուժն ալ: Զէ՞՞ որ, վերջապէս, խոշոր գումարներ պէտք են, բանակը շարժման մէջ գնելու, և կամ նոյնիսկ վտանգւած կէտերուն մէջ անշարժ պահէրու և կերակրելու համար: Իսկ դրամական կացութիւնը կարելի է դատել՝ աշքի առջև բերելով Հանրային Պարտէրու վճարման ողբերգութիւնը:

* * *

Դասալիքներ և գաւաճաններ մէշտ ալ անպակաս են քիւրտ զեկավարներու, աշերէթապետներու կամ չէյիներու մէջ: Բայց, պատիժն ալ չուշանար: Շէյխ Ալի Բիզա, հոչակաւոր շէյխ Սայիսի որդին, որ աճապարած էր օգտիլ ընդհանուր ներումէն, և Միջազգետն թուրքիա դարձաւ երկու տարի առաջ, ինչպէս և ուրիշ գասարիք մը, Ֆէհմի ձերբակալւելով, բանտարկէւած են:

ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱՀ ՈՒ ՍԱՐՄԱՓԲ ԶԱՆԳԵԶՈՒԹԻՒՆ ՄԵՋ

Քնիանուր ձերքակալութիւններ.— « Փախստականինի՞քի ամյայս է » .— Կոպերատում թէ լրտեսածն որք .— Ծաներն ալ կը գնդակահարեն, որպէսզի լուր չտան .— Ծանր տարբեր և սղութիւն .— Միայն տղամարդն է ածան . . .

(Մի փախստականի կամակը)

Լեռնահայաստանում ամբողջ շրջանի գիւղացիութիւնը ահ ու սարսափի տակ քարչ էր տալիս իր գտառն օրերը: 1929թ. գեկոմերեր 10-ին, յանկարծ Գեկան, միացած գիւղական կոմունիստներին, յարձակում են գիւղերի վրա և սկսում իրենց վայրագ հունգը: Մի մասին յաջողուում է փախչել, իսկ մեծ մասին ձերքակալում են և անյատացնում: Ձերքակարած են Ղափանի շրջանից 37 հոգի պարզ և միամիտ գիւղացիներ, նոյնին Արեհիկի շրջանից 17 հոգի: Նոյն շրջանի Հպատակ թուրք գիւղերից ձերքակարած են 11 հոգի: Փախստաների թիւն անյայս է: Զանգեցուրի շրջանում ձերքակալների թիւն համուում է մօտ 70 հոգու. բայց փախստների թիւն շատ շատ է: Հայ լրտեսները դործում են անարգել:

Բոլոր շրջանների փախստականներն ապաստանում էին լրոներում և անտառներում: Դժբախտաբար ձմեռուայ ձիւնն ու սովու անտառների դարձան և յուսահատութիւնից զնացին դարձեալ վիզների պարզեցին անգութ Գեկաների առջև: Խեղճերը Հայաստանից զատ ոչ մի ճամարյ չեն իմանում . . .

Երկրի բոլոր առևտուրը կառավարութիւնը առած է իր ձեռքը: Խերաբանչիւր չորս կամ հինգ գիւղի համար կոպերատուի անոնում մի շինութիւն են դրաւում, մի երկու կամունիստ դրած մէջը, իրեն գրծակատար: Բյնչ չշնչնեն ծախելու և ժողովուրդը ճիշտ հակառակն հնառնուում: ոչ թէ կոպերատուին է ժողովրդին մթերքով բաւարարելու, այլ չեկայական մի որչչ մէջը նսած՝ որպական չներ: որ ինչն ու կրակ գիւղացիներին նրան լրտեսութեամբ՝ չեկաների ճանկը ճգնած: Ժնդուրքին թերթափ անեն և իրենք լինու ոռնիկներ ստանան: Շատրից քիչ էր որ պատահում է շաքարի կտորից, առաջին հերթին կոմունիստներին է արուում, երկրորդ հերթին կողեկտուի անդամներին: Ժողովուրդը սիրուած էր ասիւած իր ունեցած հաշաւատիկը կամ լժկանն ու կիթան տանում է ծախում ազրեցանցի թուրքերին, չժան գնով, որ իր երեխաներին ապրուու հայթայթիք: Այս էլ գիւղը բերելուց և նկատելուց բռնպատում են և գիւղացին մնում է իր հոգու հետ կուելիս:

Այսպիսի վիճակում ապրելով հանգերձ, դարձեալ Հալածնաք, բանտ և աքորներ չեն պակասում: 1929 օգոստոս ամին յայտարեցին ժողովրդին թէ գիւղացին ինչ որ ունի ծախելու պիտի յանձնի կոլկտուին,

պետական արժէքով: Գիւղացիները տեսան, որ ուրիշ եւք չկալ և գիմեցն, որ իրենց էլ ընդունեն կոլկտուիվ մէջ: Զեն ընդունում իրեն «Հակա», բայց ունեցածդ վերցնում են իրենց ուզած արժէքներով: Խեղճ գիւղացին նայում է իր չորս կողմը և մի խոր հոգոց քաշում ու արտաւալից աշխերով զանուում գեպի տուն: Խրենք իրար հետ խօսում են . . . թէ մեռանք, որ էս չներից պրծնենք, ոչ էլ ազաւանք»:

Ահա այսպիս է հայ ժողովրդի վիճակը: Հայաստանի գիւղացուն, ուր որ պատահում ես, կատարեալ կմաքը է, ոչ թէ կենդանի մարդ:

Լուսաւորութեան փոխարէն զարգացած են աւագակութիւնը, ուրացողութիւնը և ծույզութիւնը: Հայկական գիւղերում չես պատահի՞ոչ մի շան: Բոլոր շրջերը զեղակահարած են չեկիստների և կոմունիստների մեռելով, որպէսզի զիշեները, զիւղը մանելուց չիմացի և չեկիստները իրենց առար հունան անեն և պատ կերպու տներից կամ գոմերից գիւղացոց ունեցածները տանեն և վայինեն:

Բոլոր հայ գիւղերում, բռնի կերպով, կոլեկտիվներ են կազմած, զրաւելով ժողովրդի ունեցած լաւ հողամասերը: Բողորոցին անւանում են հակացեղափուխակն: Այդ անունն է, որ չէն երկիրը դժութիքի է վիրածած: Գիւղացին լուռ սպասում է, գուցէ մի հրաշքով պատուի:

Ունեռ և ոչ կոմունիստ տներից վառելափայտի համար առնում են 36 բուրլի, իւրաքանչիւր ունչպարլից, աշնան և գարնան ցանքին ժամանակ, ճիշտութիւնածուր առաջար առնում են 7 բուրլի, աղբիւրի շրից օգտակըր համար առնում են տարեկան 6 բուրլի: Զանգեցուրն հաշելով Հայաստանի գուռն, միանգամյ մարգեցին հայ հոգի ունեցողներից:

Մուկալի թանգութիւն է տորինի, շաքարի, կոտրեցինի, կթանի, լծանի: Բացի տղամարդից բուրլը թանգ է. միայն տղամարդն է, որ Զեկան գործ է զնում զիք տեղ և որի համար իւրաքանչիւր հայ գիւղացի ճեռքերը պարզած է դէպի երկինն և դէպի դրսի հայ եղբայրներն է նայում: Գաղութներում ճիգեր են թափում, որ օտար հորդոններում հայ ազգութիւնը պաշտպանն, բայց դժբախտաբար, բռն Հայաստանի հոգի վրա ապրու մի մէլիդն ժողովուրդն անխնայ քայլացում է ծախութիւր սրբիկութիւր ապրեկաների ճեռքով:

Հայ թէ մէւս ազգերի ժողովարդներ, որ մէկին որ պատահում ես, աղի արցունք է թափում: Հազար երանի նրանց, որանի չես տեսնում, թէ ինչպէս հայ գիւղերից շաբան շաբան հայ տղամարդիք էշուում են դէպի Զեկայի նկառերը, հազարաւոր մայրէր և եղինաներ բռնած վազողներում, վիզները ծուռ և ծիծադի առարկայ . . .

ԱՆՑՈՐԴ

ՆԱՅՆԻՍԿ ԹԻՒՐՓԻԱ ԿԱՊԱՍՏԱՆՆԵՆ

... 27 փետրարի 930 թ.

Դեմ յունաբի սկիզբներին, տեղեկութիւններ է տեսնում Խորքային Միութեան սահմաններում միաժամանակ ձերբակալութիւններ կատարելու:

Ցունաբի վերջերին, նախօրոք կադմած ցուցակներ և ամառայն, չեղիսաների վոհմակներ էին գործում իրենց յարձակումներ են գործում զիւզերի վրա և «Հուռակի», «Ճայնագործք» ու «Հակա» անունների տակ ընդհանուր ձերբակալութիւններ կատարում և ձերբակալածներին քշում անյայտ ուղղութեամբ...

Սարսափն այնքան մեծ է լինում, որ մարդիկ գլուխները կորցրած, խմբերով փախչում են ոչ միայն դէպի Պարսկաստան, այլ նոյնինսկ՝ Տաճկաստան...

Մօստարապէս յիսւն հոգուց բարկացած փախստականներ մի խումբ, անցնում է Արքաք:

Սարսափահար են նաև Նախկայի (Նախկեան) պրտօնեալ կուլաները և ամյագուրները: Սակայն, երկիր դիրէլ և քուրք կամունիստների հովանուորող խոյակնամութիւնը նախատում են, որ ձերբակալման փոխնդին ենք ակայ կուլակ-այնագորկները կամ անցնեն Պարսկաստան և կամ դիմադրելու սպառանալիքով անձեռնմխիլ մնան: Այսպէս, Արքայի ավի Ն. գիւղի կուռանիստները նախագուռշցեում են Գեկային, որ իրենց գիւղում ձերբակալութիւններ չկատարի, հակառակ դէպում, ամբողջ գիւղը պատրաստ է գիմադրելու...

ԿՈՐԻ

ԿԱՑՈՒԹԻՒՆԸ ԱԶԲԻՖԱՆԻ ՄԷՂ

Պարսկաստանի սահմանն անցան թւով 500 հոգի ազրբէչանցի թուրքեր: Գիւղացիներ են, որոնց մէջ թուրք խաերից էլ կամ, հասարակ պատօնեայից սկաս մինչև պատասխանատու պաշտօնեան, ունենորից մինչև շաղացպանը և նախրորդը:

Անձամբ տեսնեցայ և երկար խօսացութիւն ունեցայ ու հետաքրքրեցի, թէ ի՞նչ պատճառներից զրդած փափած են: Պարզեց, որ գիւղերում, կոլեկտիվներ են սուղջում, բնագրաւումներ են կատարում: «Այլևս իմը քոնք չկայ, թուրք կամ օտար ազգ չկայ, բոլորս մէկ ենք»: Եւ թուրք գողովուրդը աեսնով, որ խորհրդային երկուում խամարութիւնն ու նամուաց վերանում է, ցոյցեր են տում: Կառավորութիւնը, իր լուտեներ է արածում գողովդի մէջ, իմանում է ժողովրդի հոգեբանութիւնը և սփռում էն զանգւածային ձերբակալութիւններ: Հարիւրներով լցոնում են երկաթուղին, և ճանազարհում դէպի Խուստան: Իրենց պատճելով, մօս 500 հոգի ձերբակալաւ են և զեն շարունակում է: Իսկ սարերում և անսաներում էլ անհամար փախտականներ կան: Այն գիւղը հինգով-տասով անցնում են սահմանը: Փախստականներ կամ Հարաբաղի և Զանգեզուրի սարերում: Մարզիկ են ուղարկած, որ նրանց էլ հաւաքն լուսաւ գործում է անցնել են 60 հոգի, որոնց մէջ երեքն: Իրենց պատճելով, եթէ Արքաքը չլինի, մի

մարտ չի մնայ, բոլորն էլ կանցնեն Պարսկաստան: Եկողների վրձակը շատ վասէ է, սովոր, մերկ: Չեն կարողացեն, իրենց տներից, գոնչ մի քանի ամենախիստ միջոցներով, գրամի փախրն գրաւում են տներին բոլոր տեսակի իրեղները: Այս բոլորը պատժում ինքը «նաշալնիկ միլիցա» է, որ իր ձեռուով է զանձել տում: Պարծենում է, որ Զանգեզուրի իրարում հարիւրներով վերմակներ կամ գիգաւած: Ժողովուրդը թողած էր տունը, ընտանիքը, ովք որ կարողանում է, իր գլուխն է ազադ տում: Եւ Ազրէջանի կառավարութիւնը տեսնում է, որ գիւղերում ժողովուրդ չմնաց: մի մասն բանել են, մի մաս էլ անցել է Պարսկաստան, մեծ մասն էլ լեռներն ու անտանելներ են փախել:

Բագից գալիս է յայտնի Բակիրովն մի քանի հարիւր ուսուցական զինուրներով և ճառախօսում է: Պրոլետար ընկերներ, խորդուային իշխանութեան անունից եմ խօսում ձեզ հետ: Խորհը, որ ձերբակալւած կամ փախած են, մեր թշնամիներն են, գետ շատերը կամ, որ պիտի ձերբակալեն կամ փախնեն: Մէնք պիտի մեր երկրի ներսը մաքրենք, որ մայն մի թշնամին ունենաք: Աւզենք ցուցինք պիտի պատերազմ լինի մեզ հետ: Պրակչակի մենք մեր ներսից առաջող լինենք, պիտի մերսը լուսաւ գործենք:

Ճառը վերջացնելուց, նոյն ըշանից նորից 50 հոգ դի փախչում են:

Իրենց պատճելով, եթէ այսքան հացահատիկ և անսաններ ժողովրդից հաւաքում են, ուրեմն, կուի պատրաստաթիւն են տեսնում, քանի որ Ռուսաստանի ներսում խլցումներ շատ կան: Գիւղից գեղ անգամ լուր տալ կամ լուր իմանալ զժւար է և ժողովուրդը մէկը միւսից վախենում է, որ անզգոյն խօսք ասի կամ լիս:

Ձերբակալութիւններն սկսել են յունաբի վերջերից մինչև կետրւար 10-ը:

ԱԼԵԼԻ ՆԱՆԻ ԴԵԳՔԵՐ

Վերջին պահուն ստացանք ենթեւալ տեղեկութիւնները (կը գրասարակենք վերապահութեամբ): Խնչպէս կերպայ, աւելի ծանրացած է կացաթիւնը, և անշաւլու Ստալին այս դէպիքին ալ նկատի ուներ, իր հչականը նահանջը կատարած ասեն: ԽՄԲ.

... 7 Մարտ.

Այսօր տեղու ժամանեց միւս ափից Զրաբալին, որի բարեկամները մեր ըշանումն են և պատճեց:

Աթք. Հեռանացայաստանի սարերը զարձել են փախստականների բնակավայրեր: Երբ մութը վրա է հասնում, կարծես թէ աստղազարդ երկնելի մինի սարերը ամէն կողմից բռնաւ լուսել են երեսում և ամէն կողմից երենմ-երերմն համարպերի ճամեր են լուսում: Զրաբալու հետ անցել են 60 հոգի, որոնց մէջ երեքն: Արքալու պատճելու պաշտօնեաններ: Հինգ որ

անցնում են այս ափը, պոկում են իրենց վրայից կարմիր կտորները և ոտքի տակ տրորելով հայոցում են խորդացին կարգերը: Այդ խումբը դուրս է եկել . . . ից:

Հսու սրանց պատմաների, Անդրկովկասի գիշերեցի զէնքի ընտոնակները փախստական վիճակում կապրեն: Բոլոր շրջաններում մի շտեանաւ հալածանք է սկսւել: Մինչև էմա կալանաւորներին տանում էին թաղու կամ ջջում էին Սիլիլի խորերը. այժմ շատ քէրին են ուղարկում. մեծ ժաման անմիջապէս ոչնչացնում են:

Կոմունիստ պարտօնեաներից, պատկոմներից և կոմսոմոլներից նոյնպէս ոտքի են կանոնել և պետական զէնքերը զերցնելով գիշերացիների հետ փախստական վիճակում կապրեն:

Մէջ շաբաթ առաջ Ղալայի շրջանում (երկի Շուշն է) գաղտնի գետնափոր պահեստ-գործարան են գտնել և ՄՇ հոգի վարպետների ձերբակալել են, որոնք զէնք էն պարտասարդում, փամփուշտ ձուլում, հրացաններ շինում և այլն: Այդ պահեստի մէջ գտել են և Թնդանօթ և 30-ի չափ գնդացիներ զանազան տեսակներ:

Խծաբերդը պալստամբած է: Պետական գործ մի քանի անգամ փորձեր է արել ճնշելու, բայց չի յաջողութել: Խնձորենը վետրար 8-ից պատամբում է, կուռզների հետ են կոմիսարը և 7-ի չափ պետական գործիչները: Նրանց հետ են նաև տեղացի կուռակցականները: Ազգային մեռքն է ընկել ամրող պահեստները: Պաշտօնեաներից երկու հոգի ընդգիւմանալով՝ անմիջապէս խնուռում են, իսկ չորս հոգին փախշում են: Շնորհիւ խնձորենի գերեքերն, մինչև այսօր ապատամբները չեն նեղել:

Գորիսի իշխանութիւնը 12 հոգու (միլիցիոնէր) ուղարկում է պատամբների մօս հաշտութիւն կնքելու նպատակով, սակայն, ապստամբները նրանց բոլորին էլ ձերբակալելով աքսորում են: Այս հոգի վրա անկերը ընդհարում ճնշել են լինում: Կոմունիստները մի քանի հարիւր գինուրներ են բերում, որպէսոք ապստամբութիւնը ճնշեն: Այդ էլ չի յաջողաւած, որովհետ ապստամբները ուժեղ գիմարում են:

Կառավարութիւնը դուրս կորցրած չէին թէ որ

չըջանը զօրք ուղարկէ: Ամբողջ ժողովուրդը (Ղարաբաղ-Զանգեզուրում), հայ թուրք միացած են գիւղերում և իրենց ունեցած անասունները մորթուում են, պատճառաբանելով, «որ միևնույն է, չնիւրը (խոսքը բոլորների մասին է) պիտի ուտեն, աւելի լաւ է մնեն ուտենք»:

Ամէն օր միւս ափից համագարկների ձայն է լսւում. իսկ էկողների տուտը չի կտրում:

Նախավա փոստին դեռ շանձնած, հանդիպեցի մի նորեկի, որ նոյն մանրամասնութիւնները պատմեց և աւելցրեց թէ Մեղրիի շրջանում նոյնակն ժողովուրդը սարերն է բարձրացել: Լեռնահայաստանի և այլ շրջանների պատամբութիւնը ճնշելու համար, Բագրից զօրք են շարժել երկաթուղով Խուզավագերինի ուղղութեամբ: Հսու պատմողի, Սուլանի շրջանում երկաթուղարքի փչացրել են:

• • • 10 Մարտ.

Կոլտնեսութիւններ կազմելու օրերին, Բոյրի-Վեդիի թաթարները իրենց կանացով գնում են երեւան և բողոքում կառավարութեանը, որ իրենք ոչ մի վոլք չեն մտնի կոլտնեսութիւնների մէջ: սակայն, կառավարութիւնը մերժում է նրանց գիմումը և բոլորին էլ վերադարձնում է իրենց գիւղերը: Դրանից յետոյ էլ գիւղացիները շնեն ցանկանում մասնակցել, բայց կոլտնողի հրահանգիչները միլիցիոնների աջակցութեամբ, սահպում են մասնակցել: իսկ շատերին էլ ձերբակալելով աքսորում են: Այս հոգի վրա անկերը ընդհարում են տեղի ունենում, որից յետոյ զինաւծ երիտասարդութիւնը քաշում է լեռները: Մարտ 8-ից Բոյրի-Վեդիի լը լեռնը ապստամբում է: Երկու կառավարութիւնը նրանց ճնշելու համար կանոնաւոր զօրք չի ուղարկում, այլ շրջանի միլիցիոնյի միջոցով է աշխատում ինպէրը փակել, սակայն, չի յաջողաւում: ապստամբները 12 հոգու խփում են, և այդպիսով քանի գնում ապստամբների թիւը շատանում է:

Ապստամբները ամէն կերպ աշխատում են երկաթուղու գիծը փշացնել, բայց չի յաջողաւում, որովհետ շարունակ զրահապատները զծի վրա են պնում և արգելում են:

Բ Ո Վ Ա Ն Գ Ա Կ Ո Ւ Ի Թ Ի Ի Ն

Խարխամունք (Խմբագրական)	97
Ասուունի)	99
Ով հաւատաց, փրկեցաւ (Օհան)	103
Ռւկապինա (Մ. Վ.)	105
Ընկիրվ. շարժաւոր Ֆրանսայի մէջ (Հ.-Մամուլ)	107
Բարչնի կոփը (Ղաղար)	110
Թիւրքիոյ շուրջ	112
Քրոսկան շարժումը	116
Թդրական շարժումը	118

Լ Ո Յ Ս Տ Ե Ս Ա Կ

«ՄԱՏԵՆԱՇԱՐ ԴԻՇԱԾԿ» № 68

Մ Տ Ա Ռ Ո Ւ Ի Մ Ն Ե Բ

Հ. Յ. ԴԱՅՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Գրեց՝ Ն. Հանգոյց

Գին 5 Փրանի:

Դիմել՝ Լ. Թաղէոսեանին, 71, Av. Kleber Paris (16)

«Գ Ր Օ Շ Ա Կ» - ի

Թիւն արժէ 2 ֆր. 50 սամա.

«Գ Ր Օ Շ Ա Կ» - ի հասցեն՝

M^{rs} S. AGOPIAN,

5, rue des Gobelins, 5. Paris (13^e)